

ԱՐՄ

Արմենիա

Կրոնկի
Բանկից
գրքելի

ՊԱՏՇՈՒԽԱԿԱՆ ՀՐԱՄԱՎՈՐԻՔՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ
ԽԴ. ՏՈՒՄ - ՆՈՐ ԵՐՋԱՆ 1950

≡ Ս Ի Ռ Ա ≡

ԵՒ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

2013

1950

≈ ՅՈՒՆՈՒԱՐ ≈

ԹԻՒ 1

ԽՄԱՆՈՐ ԵՒ ԾՆՈՒՆԴ

ԱՄԱՆՈՐ ԵՒ ԾՆՈՒՆԴ

Օրերը որոնք մեր երէկը կազմեցին և որոնք մեր վաղը պիտի ըլլան, կը ներկայանան նորէն ծանր մտանողութիւններու և անակնականներու հանդէսով: Աչ գուշակ, ոչ ալ ողբասաց կ'ուզենք ըլլալ, սակայն մարդկութեան առջև պարզուող մղձաւանջը կը շարունակէ մնալ սեւ, բոլոր բարի հաւանականութիւնները կը մուայլուին ու կը թնջուկուին նորանոր տագնապներով: Ազգերու և ժողովուրդներու շահերն ու հետապնդումները այնպէս գասաւորուած են այսօր, որ խաղաղութիւնը եթէ ոչ անվերագտանելի, գէթ շատ հեռու կը թուի ըլլալ:

Պատմութիւնը նոր փուլերու առաջնորդել ուզող միտքերը կրնան ոսկի հեռանկարներէն խօսիլ, իրողութիւն այն է որ տիրապետութեան և շահու կիրքը օրէ օր աւելի ամենի կը դառնայ: Աշխարհի հզօնները ոչինչ կ'ուզեն զիջիլ իրենց փառքէն, ոսկիէն և փարթամութենէն, իսկ կորսնցնողներն ու զրկուածները շեն կրնար հաշտուիլ իրենց սահմանուած տիրուր իրականութեանը հետ:

Այս անհաշտ ու արտում իրականութեան առջև որ դարերուն է և բոլոր ժամանակի մարդկութեան, շուարած կը մնայ Աւետարանի բարոյականը, և ոյերկիր խաղաղութիւնն, ի մարդիկ հաճութիւնն պատգամը նորէն կը մնայ բարձրութեանց մէջ օրօրուող քաղցր աւաչ մը, առանց կարենալ իջնելու աշխարհի վրայ:

Նոր Տարւոյ առաւօտը նոր յոյսերու խորհրդանիշ արեւածագով, հեռաւոր լոյսերու հետ, գառն ժայխ մը միայն կը ծաղկեցնէ մեր շրթներուն, ու մենք իզուր կը փորձենք մոռնալ անցեալի ու ներկայի տիրուր կողմերը, հակառակ նոր Տարին դիմաւորելու մեր աւանդական պատրաստակամութեան:

Մեր ճակատագիրը կ'ուզէ որ սփիւռքը այս տագնապներու ծիրին մէջ տակաւին շարունակէ մնալ, աշխարհի բոլոր անկիւններուն մէջ, դժուարութիւններու, պայքարի և անպատճութեանց ընդմէջէն: Հատուածական անհանդուրդութիւններ և պայքարներ, յարանուանական մեղադրանքներ և ճիղճ հաշիւներ, անմիտ յօխորտանքներ կը շարունակեն մթազնել մեր կեանքը, որ այնքան պէտք ունի փոխադարձ հասկացողութեան և համերաշխ զգացումներու:



իրարու գործ արգիլելու, զիրար չէզոքացնելու և տապալելու համար վատնուած ուժերը, կորսուած պատեհութիւնները եթէ կիրարկուէին դրական նպատակներու համար, շատ բան պիտի շահեցնէին մեղի։ Որքա՞ն փափաքելի պիտի ըլլար, մանաւանդ այս օրերուն, եթէ ունենայինք կարելի արամադրութիւնը, մարդկօրէն և հայօրէն քննելու և լուծելու մեր առջև դրուած մեր ազգային կեանքէն ըխող այն հարցերը, որոնք այնքան պէտք ունին լուրջ և զիտակից զննութիւններու։ Պէտք չէ առիթներ ստեղծել մեր ցեղային հաւաքական կորովք քայքայող արարքներու և անոր խլճատանքը պղտորող առիթներու։

Պիտի ուզէինք որ աշխարհի չորս ծագերուն նետուած մեր ժողովուրդի բեկորները, այս օրերուն մանաւանդ ունենային մեր մեծ պապերու նկարազրի ամենէն սրտապնդիչ զիծը, ողջմուռթիւնը, պարզել կարենալու այնպիսի զործունէութիւն մը որ նպատակ ունենար միայն մեր ազգային շահը հետապնդելու Աշխարհի և Միջին Արեւելքի ամէն օր պարզուող կացութիւններու առջև պարտինք մեզի կանչել մեր դարաւոր իմաստութիւնը։ Անձանօթ չեն մեզի պայմաններն ու անոնց ծնունդ տուող կողմերը, ու մենք զիտենք թէ արեւելքի, ինչպէս արեւմուտքի մէջ, ինչպէս կը ստեղծուին կնճռները, թափ կ'առնեն զգացումները, և մանաւանդ ինչ միջոցներով կ'արտայատեն անոնք իրենք զիրենք։

Ճիշդ է թէ մեր փոքրիկ համայնքները ցրուած ի սփիւռս աշխարհի, ի վիճակի չեն մասնակի և ինքնայտուկ քաղաքականութիւններ վարելու, սակայն այդ չի նշանակեր թէ մենք ամէն հոգի առաջաստ բացող, ամէն ձայնի և պատեհութեան ընդուռաջող պատեհապաշտներ պարտինք ըլլալ։ Մեր նախնիք արեւելեան ամպին համար ալ պատրաստ ունեին միշտ հովանոց. պէտք չէ վստահի այսօրուան արեւին, մոռնալու չափ անձրեւը որ կրնայ թափիլ երկինքներէն, մեր չափասած վայրկեաններուն։


1

Այս ընդհանուր մտածողութեանց մէջէն մեր աշքին պարզուող ամենաախուր և մօտ պատկերը Պաղեստինի հայութեան ողբերգութիւնն է որ հանգոյց առ հանգոյց կը շարունակուի, յուսահատութեան մատնելով ամենէն կորովի հոգիներն անդամ:

Աղէտը վերջ չէ գտած, և կը շարունակուի նոյն թափով։ Թէկ կեանքի սպառնալիքը մեղմացած է մասամբ, սակայն Պաղեստինի հորիզոնները կը մնան մոռայլ և անարկ։ Կեանքն ու շարժումը դադրած է ամենուրեք։ Մեր ժողովուրդի մէկ հոծ մասը կը շարունակէ տակաւին մնալ վանքի պարիսպներէն ներս, իսկ ստուար մաս մը, տնագուրկ և անդորձ, կը շարունակէ քաշքշելու իր կեանքը, Անդր-Յորդանանի և արտասահմանի մշուշներուն մէջ, սպասելով լաւագոյն օրերու խոստումին։

Տաղնապի առջև է կեցած նոյնպէս Ա. Աթոռը։ Պաղեստինի այս աղէտը՝ շուրջ երկու տարիէ ի վեր զրկած է զինուորեալ Ուխտա կալուածական ու ելեւ մտային իր բոլոր միջոցներէն։ Այս տիտուր պատկերը աւելի կը միտագնէր եղերական և անակնկալ մահովը Ա. Աթոռոյս Գահակալին, որ ըրաւ իր կարելին պահպանելու այս դարաւոր ժառանգութիւնը և մնուցանելու անոր կամարներուն ապաւինուծ իր տառապեալ հօտք։

1936 w b



162-38

Զենք կրնար հոս չյայտնել մեր չերմ երախտազիտութիւնը արտասահմանի մեր մարմիններուն և համայնքներուն, որոնք հայու վայել կեցուածքով դիմաւորեցին և տակաւին կը շարունակեն դիմաւորել մեր կարիքները: Երախտազիտութեան մեծագոյն բաժինը կը պարտինք Հ. Բ. Բ. Միութեան, ազգին կարիքներուն միշտ հալորդ և օժանդակ այդ «փոքրիկ հանրապետութեան», որուն սփոփարար ձեռքին շատ բան կը պարտի Ա. Յակոբեանց Ռւլոր և անոր կամարներուն ապաւինած Պաղեստինահայութիւնը:

Ենորհակալութիւն ի սրտէ Ա.մերիկանայութեան եղբայրական օժանդակութեան, և Եղիպտոսի ու Պաղտատի մեր պատուական ազգայիններուն մասնաւորաբար, որոնք անտարբեր չմնացին իրենց հարազատներու աղաղակող պէտքերուն առջի, և փութացին միխթարութեան առիթը հանդիսանալ Պաղեստինի աղէտահար հայութեան: Ենորհակալութիւն վերջապէս բոլոր անոնց որոնք ըրին իրենց կարելին մեր կարիքներուն հանդէպ, և հայ հոգիով ու պարտականութեամբ շարժեցան օդնութեան կարօտ իրենց Պաղեստինի եղբայրներուն հանդէպ:

Մեր եղբայրական չնորհակալութիւնը մրանսայի, Անզիիոյ, Լիբանանի և Սուրբիոյ մեր համայնքներուն, ինչպէս նաև այն բարձր անձնաւորութիւններուն, որոնք ըրին իրենց կարելին որպէսզի Հայ Երուսաղէմը ունենայ իր կարելի նիւժական ապաւէնը: Ատոնց կարգին մեր խորին չնորհակալութիւնը նախ Ա.մենայն Հայոց կաթողիկոսին, Կիլիկիոյ Վեհ. Հայրապետին, Ա.մերիկայի առաջնորդ Տիրան Եպիսկոպոսին, Եղիպտոսի առաջնորդ Մամբրէ Արքեպիսկոպոսին, Պաղտատի Նախկին առաջնորդ Ռուլէն Արքեպիսկոպոսին, Արտաւազդ Արքեպիսկոպոսին, Զարեհ Եպիսկոպոսին, և վերջապէս բոլոր անոնց որոնք կատարեցին իրենց եկեղեցականի և հայու պարտքը:

Ու ամենէն վերջ մեր խորին երախտազիտութիւնը Ա. Աթոռոյս պատուական բարեկամին ու բարերարին Վահմ Գալուստ Կիւլպէնկեանի, որ իր տոհմին յատուկ բարեգործելու արուեստով մը պիտի համնէր Ա. Աթոռոյս պէտքին, իր առատարաշխ նուիրատուութիւններով, ազնուական վեհութեամբ, որ կնիքնէ իր նկարագրին:

Վատահ եղէք թէ Ա. Աթոռոյ զրկուած իւրաքանչիւր ձեր լուման երր կը փրկէ մանուկ մը, կը յուսադրէ ծեր մը, կը հազուեցնէ մերկութիւն մը, եւ զերեզմանէն ետ կը կանչէ ձեր հարազատներէն մին, կը հարիւրապատկուի իր արժէքին մէջ: Տէրը թող վարձահատոյց ըլլայ բոլոր անոնց՝ որոնք ետ չդարձուցին մեր իրենց կարկառած ձեռքը:

Աղէտն ու կարիքը դժբախտաբար կը շարունակուին նոյն թափով: Երախտազարտ և չնորհակալ ենք ցարդ եղածին համար, սակայն մեր ճակատազիրը կը սահիպէ մեզի կրկնել մեր խնդրանքը արտասահմանի մեր աւելի բախտաւոր արենակիցներուն, շարունակելու համար իրենց բարիքի զործը, ի նպաստ այս նուիրական Հաստատութեան և անոր թեւերուն ներքև ապաստան զտած մերազն ժողովուրդին, որպէսզի ան ի վիճակի ըլլայ շարունակելու իր նիւթական զոյութիւնը, մինչև որ բացուին Աստուծոյ ողորմութեան զուռները և Ա. Երկիրը վերապտնէ իր բնականոն կեանքը: Պաղեստինի աղէտահար ու շուարած արենակիցներուն հանդէպ խղճի և արեան պարտականութեան ձեր այս հատուցումը մեծագոյն միխթարութիւնը պիտի ըլլայ անոնց՝ նոր Տարւոյ սեմին, իր-

բեւ գերազոյն երաշխիք և կաղանդչէք ձեզմէ իրենց ընծայուած։ Հայու վայել զգացումով ջերմազինս պիտի խնդրէինք արտասահմանի մեր եղբայրներէն, որ չմոռնային Պաղեստինի իրենց հարազատները նոր Տարւոյ և Ծննդեան այս ուշախութիւններուն ընդմէջէն, որպէսզի Կաղանդի անծառ ու աղքատիկ իրենց սեղաններուն շուրջ, արտմութեան թափիծով չպաղէր հայուածքը բախտէն զարնուած իրենց փոքրիկներուն։

Տառապեցանք, մաշեցանք, հինցանք, մեռանք, սակայն նոր Տարւոյ սեմին՝ ձեր ազնիւ այս արարքներուն անդրադարձներն են որ պիտի շարունակեն խմորը կազմել գալիքին, անշուշտ որոշ յաւելումներով, վասնզի ամէն ապրում մեր հողին վրայ ճամբու մը պէս է, նման արցունքի հետքին մեր այտերէն վար, Աւրիշ խօսքով մեր վաղը թաւալուն կաթիլ մըն է մեր երէկի ճամբաններէն փշուր փշուր զոյանալիք։

Կեանքը մեզի բերաւ արտմութիւններ, յուսահատութիւններ և զրկանքներ, հակառակ այս բոլորին չունեցանք տկարութիւններ, և լաւազյն օրերու յոյսով շարունակեցինք մեր կեանքը ու կը շարունակենք։ Տառապեցանք, մաշեցանք, հինցանք, բայց տարօրինակ, նոր Տարւոյ սեմին ինքզինքնիս կը զգանք աւելի քան նոր, ու այս չնորհը երկինքէն մատուցուած, կը թեթեւնայ այն վստահութեամբ թէ մինակ չմնացինք մեր զրկանքներուն և սուղին հետ։ Եւ այս ողին անծանօթ և նոր վաղուան մը մէջ կը մինէ իր լուսաւոր ժայրը մեր հողիի տրտմութիւններուն վրայ կաթեցնելով իր նորութիւնն ու խրախոյսը։

* *

Եթէ Ամանորը նորոգուող ժամանակին պայծառ ըմբանումն է, Ծնունդը այդ նորոգուած ժամանակին մէջ կը նորոգէ առաւելապէս կեանքին ըմբոնումը, իբրև մարդկային ճակատազրին կը ած մեծազոյն յեղաշրջումին յիշատակը՝ և անոր տեւականացման տօնը։

Ծնունդը սրտառուչ և գեղեցիկ դրուագ մը չէ միայն, այլ սկիզբը նոր կարգի մը մարդկային կեանքին մէջ։ Մարդուն կեանքն ու պատմութիւնը չնորիւ այդ Յայտնութեան կը ստանային նոր նշանակութիւն, Մարդկային պատմութիւնը կը խառնուէր Աստուածայինին, և փոխադարձաբար։ Ինչ փոյթ թէ Ծննդեան զանգակներուն « . . . յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» համերգին յաճախ խառնուի արցունք և արին և հեծեծանքը տառապող մարդկութեան։ Ան, խաղաղութեան և սիրոյ իշխանը, նորէն կը ծնի ինչպէս մսութին, այնպէս ալ մարդոց հողիններուն խորը, ի հեծուկս աշխարհի աղմուկներուն, որոնք կընան շարունակել իրենց ահաւոր և խելազար հանդէսը։

Աստուածայայանութեան խորհուրդը թեաւոր վերելքով մը կը հանէ զմեզ երկրէն գէպի երկինք, հանդիսատես ընելով «մարմնով» երկցող Աստուծոյ զօրութեանը՝ որ յաւիտենական է։

Մարդուն կեանքն ու պատմութիւնը՝ չնորհիւ այդ յայտնութեան կը ստանային նոր նշանակութիւն, Աստուած կը մասնակցէր մարդուն պատմութեան, ու կը լեցուէր բացը որ կար հողիին և մարմնին միջեւ։

Քըխտոնէութիւնէն առաջ մարդը ազատ չէր, վասնզի մաս կը կազմէր

բնութեան, և հազորդ ու գերի էր ստորին ուժերու։ Քրիստոս եկաւ ազատազբելու մարդը այդ ոյժերու զերութենէն, և զետեղեց զայն հոգեկան կարզին մէջ, խառնելով այս կերպ իր պատմութիւնը երկնքի պատմութեան, միացնելով Աստուծոյ և մարդուն ձախատազբինքը։ Ծննդեան գերազոյն նշանակութիւնը կը կայանայ Աստուծոյ Հայրութեան և մարդուն որդիութեան մէջ։ այս իրողութեամբ պայմանաւորուած է քրիստոնէական բարոյականը։ Ծնունդը մարդուն և Աստուծոյ երջանիկ հանդիպման, աւելի ճիշդ և պատկերաւոր բացատրութեամբ մը, կորսուած որդիին և Հօր գերազիւաբին, այսինքն Աստուծոյ Հայրութեան և մարդուն որդիութեան տօնն է։

Մեր մէջ և մեզի հետ ունինք այլեւս Աստուծոյ ներկայութիւնը, եղբօր մը, բարեկամի մը անուշ և կազզուրիչ կերպարանքին տակ։ Արդարութիւն, ճշմարտութիւն, ազատութիւն և սէր այլեւս լոկ բառեր չեն, այլ շարժուն և գործոն զօրութիւններ։ Մարդը կընայ նոյն կաւէ կանթեղը ըլլալ, հողազանդուած իրականութեամբ, թշուառութեամբ և վշտով առլի, բայց յոյսին բերկրանքովը յաւէտ շողափայլ։

Ի՞նչ խոր և սուրբ յոյզերով կը բարախէր արդեօք հայ ներշնչուած քերթողին սիրութ երբ հովիւներուն երդակից հրեշտակներու փառաբանութեան խառնելով իր յափշտակուած սրտին աւաշը, Աստուծայայտնութեան հրաշալի դէպքին յիշատակին, կը գոչէր մտաքանչութեամբ։ «Խորհուրդ մեծ և սքանչելի որ յայսմ աւուր յայտնեցաւ։ հովիւքն երգեն ընդ հրեշտակս, տան աւետիս աշխարհի»։

Վստահ ենք թէ ի լուր մեր պատմութեան և խոճմտանքի մութ քարայրներէն հոսող այդ կանչին, ամէն հայ պիտի զգայ մաս մը իր հոգիէն, նման այն աքսորեալին որ կը սարսուայ երբ կը լսէ իր հեռաւոր հայրենիքին մէկ երզը։ Վասնզի ինչ որ կեանքին մէջ մեզ կ'ընէ վայրկեանի մը համար նոյնիսկ զիտակից թրթիռ, կայլակն է անբաւութեան խորհուրդէն ինկած մեր հոգիին։

Ժողովուրդ Հայոց ի սիրեսս աշխարհի տարտղնուած, Ս. Ծննդեան Այրէն քեզի եկող քու սրբազն շարականներուդ ընդմէջէն, շարունակէ հաւատալ այս հրաշալի խորհուրդին, որ Բեթղեհէմինն է, քու պատմութեանդ, դարերուդ, և մշտահրաշ ու նորանորոգ կեանքիդ։

ԿՐՈՆԱԿԱՆ

ԿՐՈՆԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՓՈԽԱԿԵՐՊԱԿԱՆՆԵՐՈՒՄ (Transformiste) ՏԵՍՈՒԹԻՒՆԸ

•

Խնդիր է սակայն գիտնալ թէ մարդուն քզինքը որմէ՞ կախեալ կը զգայ, և թէ ի՞նչ են մեր յարաքերութիւնները այդ գերագոյն հակին հետ. հ՞նչպէս հաշտեցնել ենթակայական և առարկայական այդ երկու տարրերը զոր կ'ենթագրէ Շեէյր Մալսորի ըրած սահմանումը։ Հոս է ահա որ կը միջամտէ Հեղել, հարցը զնոկելով նոյնութեան (identité) տեսութեամբ։ Բայտ տեսութեան այս խորհութին, աշխարհ ամենուրեք հակառակութեանց տեսարան միայն կը պարզէ. մարդու իր անձին մէջ միայն կրնայ զգալ նոյնութեան, այսինքն բացարձակին սկզբունքը. կրօնքը որ բացարձակին խորհուրդն է, մարդուն կը յատնուի իր անձին միութեամբ նոյնութեան մէջ միայն, վասնզի մարդինքն է բացարձակը, և իր անձին այդ զգացումէն է որ կը հնարէ երկրաւոր կեանքին մէջ երեւցած հակառակութիւնները, Բայց այս տեսութիւնը ոչ թէ կը լուծէ երկութեան հարցը, այլ կը ջնջէ միայն երկու եղբերէն մին, իրարու մէջ սուզելով պարզապէս ենթական ու առարկան. եթէ մարդն ու անհատը նոյն են, ուրեմն մարդ պիտի չկրնայ պաշտել զԱստուած, վասնզի ինքն է իր աստուածը, ինչպէս հեղնօրէն գիտել կուտայ Ստրատու։

Տակաւին կան ուրիշ տեսութիւններ ես, որոնց երկուքը միայն կ'արժէ նկատի առնուլ հոս։ Ասոնք են Benjamine Constantի և Max Muller-ի տեսութիւնները ու բարակաշինին՝ կրօնքը մեղքով միայն կը բացատրուի, ինչպէս արդի աստուածաբաններէն ալ շատերը կարծած են արդարն։ Բայտ այսմ, կրօնական բերումը՝ ոչ այլ ինչ պիտի եղած ըլլայ, եթէ ոչ այն խոյանքը որ մեղաւորը կը մղէ ազատել ինքինքը իր թշուառ վիճակէն, Աստուածոյ սիրոյն արժանանալով։ Այս գաղափարին մէջ ան-

շուշտ ճշմարտութեան մեծ բաժին մը կայ զոր կը հաստատէ պատմական կրօններու քննութիւնն ալ, Արդարն. որովհետեւ մենք մեղաւորներ ենք, մեր կեանքին մէջ՝ կրօնը մեղաւոր մարդոց կրօնն է, Բայց միթէ հնա՞ր է ասկից հետեւցնել թէ այդ երկու ծանօթոյքները, այսինքն կրօնի և մեղքի գաղափարները անբաժանելի են իրարմէ, և իրարմով միայն բացատրելի։

Ա. — Եթէ այսպէս եղած ըլլար, կրօնքը առանց մեղքին, անբացատրելի պիտի մեար, և ինքնին պիտի ջնջուէր։ Բայց չե կրնար այսպէս ըլլար. վասնզի ընդհակառակն, կրօնքը կ'ենթագրուի Արարչին և արարածին միջն ամէն յարաքերութեան մէջ։ Կրօնքը մը որուն անհրաժեշտ տարրերէն մին պիտի ըլլար մեղքը, պիտի ջնջուէր ինքնին, որովհետեւ իրեն տրուած սահմանումին համար նոյնիսկ կրօնքը կը ձգտի մարդը մօտեցնել Աստուածոյ, այսինքն ջընջել մեղքը. անկէ կը հետեւի արդէն հակասութիւնը որ անընդունելի կ'ընծայէ այս տեսութիւնը։

Բ. — Բայց այս տեսութեան անբաւականութիւնը աչքի կը դարնէ իր հարցը գիտուի ընդհանրապէս կրօնի տեսակէտէն աւելի մասնաւորապէս քրիստոնէական տեսակէտէն։ — Փրկութեան Աւետարանը աշխարհի մէջ սրբութիւնը իրականացնելով, ինքինքին մահացու հարուած չի տար։ Ընդհակառակն Փրկչին և հաւատացեալներու միջն հագորդակցութիւնը աւելի ներքին ու կենդանի կ'ըլլայ։ Միթէ Քրիստոս իր փառքին մէջ չի՞ մնար, իր երանելիները պաշտեն զինքը։ Աստուածորդիին գործն է աւերիչ մեղքին տիրապետութիւնը։ Մեղքը պարզ պատահար մըն է միայն։ Ճիշդ պիտի չըլլար անոր մէջ տեսնել նախնական եղելութեան հոգեբանական մեկնութեան մեկնակէտը կամ բացատրութիւնը։ Անկարգութիւնը հասկնալու համար, պէտք է սկզբմամբ նոյնիսկ հաստատել թէ ինչ է կարգը։ Եւ ասոր համար է որ հոս կը դնենք հարցը։ Ի՞նչ է ուրեմն անկախաբար մեղքին ախտանիթ ազդեցութենէն Աստուածոյ և մարդուն յարաքերութիւնը։ Ինչպէս բացատրել եսին լինելութեան այս կերպը, որ կրօնք կը կոչուի։

10. Այս հարցումին Մաքս Միւլլէր կը պատասխանէ նշանաւոր սահմանումով մը.

սկրօնը կ'ըսէ՛, ըմբռնումն է անհունին, մտքի կարողութիւն մը կամ վիճակ մըն է ան, որ զգայարանքներէ և բանականութենէ անկախարար, և նոյնիսկ ի հեճուկս անոնց, մարդք կարող կ'ընէ ըմբռներու անհունը, զանազան անուններու և փոփոխական ձեւերու ներքեւ:

Առանց այս կարողութեան՝ կարելի պիտի չըլլար ոչ մէկ կրօն, նոյնիսկ կուռքի և Փետրչի ամենէն կոպիտ պաշտամունքը: Ու եթէ քչիկ մը ականջ գնենք, ամէն կրօնի մէջ պիտի կրնանք լսել մտքի հծծիւն մը, ճիգի մը ՀՀունչը՝ անիմանալին իմանալու, անբացատրելին բացատրելու համար, տինջանք մը անհունութեան հետեւէն, Ասուուծոյ մասին սէր մը»:

Կարողութիւն բակելով Մաքս Միւլէր կը հասկնայ ոչ թէ ուեէ մասնաւոր զործարան մը, այլ գործելու եղանակ մը մարդուն մէջ: Կրօնքը կ'ըսէ մարդկային մտքին այն իրողութիւնն է, որով ան ինքզինքը անհունին առջև կը գնէ: Արդ ինչպէս կը հասկցուի Ուէստմինիստրի մէջ այս առթիւ անոր ըրած բանախօսութեանց ընդհանուր նկարագրէն, անգլիացի գիտունին տեսութեանց ամենէն որոշ գիծը այն է որ անիկա կը խօսի յանուն բրապաշտութեան, որուն համար ֆիզիքական ըմբռնումն է տիղեկութեանց միակ աղքիւը: Այս գետնին վրայ է որ անգլիացի գիտունը կը մղէ իր կոիւը: Անիկա երբեք չմտածեր հիմունի մասնաւոր յայտնութեան մը վրայ: Իր ամրօղջ ուզածն այն է որ ԱՄեր զգայարանները մեզի թողութին այնպէս ինչպէս բնութիւնը զանոնք տուած է մեղի»: վասնզի անոնք են որ անհունին առաջին տպաւորութիւնը կը հաղորդին մեզի: Վայրենիին համար Շանսահման կամ անհուն է ամէն առարկայ, որուն սահմանը չեն կրնար ըմբռնել իր զգայարանները: Մարդ կը տեսնէ մինչև որոշ կէտ մը, և հոն իր նայուած քը կը կոտրի, որուն վրայ կը հարկադրուի ուզէ թէ չուզէ անսահմանին կամ անհունին ըմբռնումը: Ու անհունը կը տարածուի ոչ միայն մեր զիխուն վերև լուսեղէն այն կապոյտին մէջ, որ կը պատմէ իր անսահմանութիւնը: Անհունը կ'ըմբռնենք ոչ միայն անհունէն ներս, ոչ միայն ամէն չափէ մեծ՝ այլ նաև ամէն չափէ փոքր վիճակի մը մէջ: Թող մեր զգայարանները ուսին կամ կը ծ-

կը ին: Ա Անոնք երրեք պիտի չկրնան առարկան ըմբռնել աւելի փոքր քան ամէն առարկայ, միշտ աւելի անդին մը կայ...»: Աւստի անհունը սկիզբէն նախազգածուածէ, միայն թէ զայրենին չէր գիտեր ինչ անուն տալ անոր: Մարդ անոր ճգրիտ ծանօթութիւնը ունենալէն առաջ՝ ունեցած էր անոր ներկայեցողութիւնը: Ժողովուրդը ներու կրօնական զարգացումը զմեզ հանդիսատես կ'ընէ միշտ աւելի յստակ տեսութեանը այն անսահմանութեան որուն տարտամ կամ զիտակից ըմբռնումը կայ բոլոր պատմական կրօններու սկիզբը: Ինչպէս կը տեսնուի այս նոյն տեսութիւնը բոլորովին կը տարբերի եղաշջականներու տեսութենէն, որոնք կը ստանային անհունը, կամ վիճելի կը գտնէին զայն ըմբռնելու կարողութիւնը: Մաքս Միւլէր ընդհակառակն կը հաստատէ անոր թէ գոյութիւնը և թէ աղգեցութիւնը: Ինչ ինչ պարագաներու համար ստոյգ է թէ Մաքս Միւլէր իրաւունք ունի ըսելու թէ զգայարաններն են որ մեզի կուտան անհունը, քանի որ ֆիզիքական ըմբռնումէն ալ անդին կայ միշտ անհուն մը: Միայն թէ ժխտական անհուն մըն է ատիկա, զոր աւելի ճիշտ պիտի ըլլար կոչել անորոշը. վասնզի անսահմանին տարտամ և անորոշ զաղափարը կը ծածէկ անիկա իր մէջ: Կրօնի առարկան հաստատելու համար, ընհակառակն, գերազանցօրէն դրական անհունն է այն էակը, որուն անձնատուր կ'ըլլայ մարդ և որ աղբերն է ամէն իրականութեան: Ի՞նչպէս չփոթ ներհայեցողութիւնէ մը, որուն մասին կը խօսի անգլիացի գիտունը, պիտի կրնար ծնիլ իր վսիմ տեսնանքներովը, արտայայտութեան իր խոչալովը և իրմէն անբաժանելի բարոյական պատուէրներովը, մարդկային վարք ու բարքին վրայ այնքան աղգեցութիւն գործող կրօնը: — Այս բուլորը չկայ բնաւ որևէ զգայութեան մէջ, և ժամականառութիւն միայն պիտի ըլլար անոր մէջ այդպիսի բան մը գտնելու ճիզը: Ստոյգն այն է որ եթէ մարզը տիեզերքին մէջ ամէն տեղ անհունը կը փնտոէ, պատճառը այն է որ իր մէջ նոյնիսկ կը գտնէ զայն, և զինքը ըլջապատող աշխարհի մէջ կը տանի և կը տարածէ ինչ որ կ'ապրի ու կը բարախէ իր սրտի գաղտնիքին մէջ: Պատրողական բան մըն է ուրեմն զրակա-

նութեան միջոցաւ կրօն պաշտպանելու ջանքը : Այս հիմք այս խարիսխն է ուրեմն նոյն իսկ որ պէտք է լքել, թողուլ, իբրև սիսալ և անբաւական, քանի որ իրոզութիւններու անձով թիւի մը նկատման վրայ դրռուած է ան:

Այսու ամենայնիւ, այս բացարութիւնը, թէ ոչ ոչ բոլորովին պաշտպանելի, զարձեալ կը պարունակէ երկու ճիշդ գաղափարներ զորս կ'արժէ վեր առնել. առաջինը այն է թէ, զգայութիւնը ոչ միայն չընդունիր մարդուն հոգւոյն մէջ նիրհող անհունին կարիքը, այլ կերպով մը ելքի ծայր մը կը կայանայ, անկէ գուրս հանելու համար զայն: Երկրորդ եթէ անհունին ծանօթոյքը զգայարաններէն չէ որ արդարե կուգայ մեզի, և սակայն արուած սահմանութը դարձեալ ճիշտ է իր էական գիծերուն մէջ, վասնզի կրօնքը, ստուգապէս զմեզ շուրջ պատող և մեր վրայ իշխող անհունին ներհայեցողական ծանօթութիւնն է միայն: Միայն թէ այդ խորհրդաւոր իրականութիւնը ֆիզգիքական աշխարհի մէջ չէ որ պէտք է փնտուել նախ, մարդ զայն կը գտնէ՝ երբ իր ներքին կեանքին սրբարանին մէջ իշխէ փնտուելու համար զայն, երբ ինքն իր մէջ կը մտնէ, երբ կը գիտակցի ինքինքին, իր եսին ետեւը, իր եսին խորը՝ իր եսին աւելի մեծ մը կը նշմարէ, այսինքն իր սահմանաւոր եսը անհուն ներհայեցողութիւնը կուտայ իրեն իրեւ անհրաժեշտ (contre-partie) մը կամ դիմարաժանեալ մը:

Ի՞նչ կերպարանքի տակ է որ կը ներկայանայ այս անհունը. այս հարցումին պատասխանելու համար, պէտք է շատ աւելի ժուէն նկատի առնենք կրօնքը, իր նկարագիրներուն մէջ. բայց պէտք է մենքնինք ոչ մասնաւոր գրութեան մը հայթայթած սահմանումովը, և ոչ ալ նոյնիսկ, ինչպէս կ'ընէ Մաքս Միւլլէր, հեթանոս ժողովուրդներու հաւատալիքներուն եւ պաշտամունքներուն վրայ բաղդատական ուսումնասիրութենէ մը:

Մեզի համար ընդհակառակն, Աւետարանն է որ պէտք է լինի աղքիւր խորհրդածութեան, զիտնալու համար թէ ինչ է ձշմարիտ կրօնը, քանի որ մեր ի Քրիստոս հաւատքին լոյսէն է որ կը նկատենք մեր զննութեան ներկայացող զանազան առարկաները:

Հաւատացեալը, արդարե իր քրիստոնէական փորձառութեանց լոյսէն պէտք է գտանք ամէն ինչ, նոյնիսկ կրօնական այն շարժառիթները, որոնք դարերը կ'ընդմիջեն և կը նշուլեն, հեռուն կամ մօտք մարդկային ազգի պատմութեան մէջ:

— Ի՞նչ է ուրեմն կրօնը աւետարանական առաջմանց համեմատ: Այս տեղ հեթանոսական հաւատալիքներուն մէջ եղածէն շատ աւելի որոշ և յոտակ կը գտնենք մենք անհունին գաղափարը, այսինքն երկրաւոր աշխարհի բոլոր սեղմումներէն խուսափող իրականութեան մը մէջ (Բ. Կորնթ. Դ. 18, Գալ. Զ. 8, Ա. Յովհ. Բ. 17, Մատթ. Զ. 19-21): Բայց պէտք է ճշտել այս ծանօթոյքին տարողութիւնը: Ինչ որ Աստուած մենէն կը պահանջէ ի փոխարէն մեզի խոստացած իր կեանքին, սովորութիւններ կամ արարչութիւնները չեն ամենէն առաջ, ոչ ալ փախստեայ յոյզեր, ամուլ խանդի փայլակներ, ոչ ալ մտքով յարումը տրուած այս կամ այն բանածերին: Ինչ որ երկնաւոր Հայրը կը պահանջէ զինք պաշտողներէն, իրենց կեանքին բովանդակ նուիրումն է այն՝ անձնական հաւատքովիլ ի Քրիստոս Յիսուս, յՈրդին Միածին: Բնական մարդը Աստուածոյ մէկ զաւակն է անշուշտ, վասնզի Քրիստոնեան երբ իր անձնական կեանքին նայի անոր մէջ կը գտնէ ամենուրեք հայրական միջամտութիւնը այն գերազոյն Տիրոջ, զոր ինք կ'անդիտանար մինչև այն ատեն, և զոր Քրիստոս է որ ճանշցուց իրեն: Ինչ որ իր մասին կը մտածէ, զայն կը տարածէ իր Քրիստոնէութեան շնորհիւ, բոլոր այն մարդոց վրայ, օրոնց մէջ մինչև իրենց մոլորումներուն և յիմարութեանը մէջ անգամ կը տիսնէ Աստուածոյ անջնջելի նշանը: — Հեռու սակայն իր Արարիչն, ըմբռու է մարդը, և որդի կ'ըլլայ այն ատեն միայն երբ կը խոնարհի և կեանք կը փոխէ: Արմատական այս կերպարանափոխութեան հիմք զոհողութիւնն է, որով եսը կը հրաժարի ինքզինքն, նուիրուելու համար Աստուածոյ: Արդ, այս կերպով ըմբռուած փրկարար հաւատքին մէջ, եսը թէ աղատութիւնն և թէ հազարական ժողովութիւնն է որ կը գործադրէ, վասնզի իր այդ ենթարկումը ի գործ կը դնէ ոչ թէ ուրիշ կերպով մը, այլ իրեւ բարյական անձ մը որ ինքզինքը կարող կը զգայ գի-

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՕՔՔԸ



Դ. — Զորրորդ և վերջին կէտ մըն ալ մեր Հօր բնակուրեան վայրն է : «Հայր մեր որ յերկինս եսո» : Այո՛, մեր Հայրը մեքենական երկինքն է, հոն կը բնակի : այն յաւիտենական գունաերը Ան կը վարէ իրենց ծիրերուն վրայ, արեւները, մոլորակիները, արբանեակները Ան իրարու կը զօդէ իր անտեսանելի և ամենակարող ձեռքերովը : Սաղմոսերգուն ալ՝ հիացած երկնաւոր Հօր երկնաւոր փառքերուն վրայ՝ հոգիին բոլոր խանդովը կ'երգէ : «Երկինք պատմեն զփառս Աստուծոյ, և զարարածս ձեռաց նորա հաստատութիւն» : Ան կը հըրամայէ մակրնթացութեան . Անոր մատները գծեցին շրջազիծերը ծովուն . Ան էր որ ըսաւ, «Հոս թող հանգչին ու դադրին փրփրայոյդ ալիքներ» : Անոր նայուածքը

մազրելու, բայց կամովին կը հրաժարի զիմագրելէ, Տիրոջը նուիրելով ինքինքը : Այսպիսի է ահա այն իրողութիւնը, որմէ պէտք է մեկնինք, մեր քրիստոնէական հաւատքին ուժովը քննելու համար թէ ի՞նչ է կրօնքը իր էութեանը մէջ : Մէկ կողմէն ուրեմն անհունը, զոր կրօնը կը ցուցնէ մեզի՝ կ'իշխէ մեր վրայ, և մենք բոլորովին իր տիրապետութեան տակ կը մնանք, և միւս կողմէ այն անհունը մեզի կ'երեւի կերպարանքին տակ անջատ անձնաւորութեան մը, որուն գիմազրելուն ազատ կը զգանք ինքինքնիս՝ Աստուծոյ և մարդուն շփումէն, այդ շփումը տեղի ունեցած վայրկեանին նոյնիսկ, կը կատարուի կրկնակ երեւոյթի մը հաստատումէն : Առաջին պարագային՝ եսը կը ջնջուի, զիտակից իր տկարութեանը կը հնազանդի ան ու անձնաւոր կ'ըլլայ : Երկրորդ ազգեցութեան տակ, ընդհակառակին, եօր կը հաստատուի : Իր բարոյական արժանաւորութիւնը զօրացած, տիեզերքին երեսին՝ ինքինքը պատասխանատու և ազատ կը զգայ իր զործերուն համար :

(Եռունակելէ՝ 3)

բռնկցուց բեւեռային աստղը, միակ առաջնորդը մոլորեալ ծովագնացին : Ան իրարու կը յաջորդեցնէ տարիին քառահունիվ եղանակները . Անոր ժպիտը կը թրթռացնէ զարնան գաղջ արեւը ու ձմբան ձիւնը սպիտակափառ . բոլոր տարրերը Անոր ծառաներն են կը և հնազանդ . Անոր հրամանին կ'անսան ու պատուէրներէն չեն չեղիր . Ան կը խոնարհեցնէ լեռները ու կը բարձրացնէ ձորերը : Անոր հինաւուրց և ամենօրեայ հրաշքները իր յաւիտենական ներկայութիւնը կը ցուցնեն Բնութեան մէջ . որովհետեւ, երկիրը իր լրութիւնով Տիրոջ կը վերաբերի : Անոր նախախնամութիւնը Բընութիւնը մէջ անխախտ է ու անսասան : Այնպէս որ բոլոր երկինքին ու համայն տիեզերք՝ իր ալլազան ձայներով՝ աղօթք մըն են Անոր սուրբ անուան ուղղուած : Այո՛, Նա երկինքներու երկինքին մէջն ալ է, և հոն կը տիրէ իր հզօր զօրութեամբ . հոն ուր հրեշտակները երեքսրբեան սաղմոսացութիւնով գովեստը կը հիւսեն իր սուրբ անուան, հոն ուր մարտիրոսներ ու վկաներ Փրկչին խոցուած, արիւնահոս կողին աղբիւրէն կը մաքրուին, անմիզ Գառանուկին անունը օրհնելով, հոն ուր սրբոց գասերու օրհներգութիւններն ու ալէլուներ, իբրև սշատ ջուրերու ձայնը կ'արձագանգին երկինքի խորութիւններուն մէջ, հոն է մեր Երկնաւոր Հայրը : Այո՛, Ան է մեր Հայրը, ի՞նչ փառք մեզի համար : Ուրեմն, ո՞չչափ վերանալու մնք մեզքի ստորանութիւններէն : Ժողովողի գիրքին մէջ իմաստունը մեզ կը խրատէ . «Մի՛ փութար բերանով քով, և մի վաղվաղեցէ սիրտ քո հանել զբանս առաջի Աստուծոյ, զի Աստուծած յերկինս է և զույերկի : վասն այսորիկ եղիցին բանք քո սակաւաք» (Ժող. Ե. 21) : Ուրեմն, ո՞չչափ հոգ տանելու ենք մեր սիրտին ու կեանքին մաքրութեան՝ երկրի վրայ ըլլալու համար երկինքի բնակիչները . որովհետեւ, մեր Հայրը Երկնաւոր է, պէտք է մենք ալ երկնային ծագում ունեցողներու պէս ապրինք : Թագաւորի մը որդին աղքատի մը կեանքը կ'ապրին . իշխանի մը որդին խոշարածի մը վիճակովը կը շատանա՞յ . փափկութեանց ու վայելլութիւններու մէջ մեծցող մը անհանգիստ ու չարքաշ կեանքի մը մէջ մնալ կ'ուզէ : Նոյնը պէտք է ըլլայ

Ե.

նաև մեզի համար. մենք երկնաւոր Հօր մը որդիներն ենք, ու երկնաւորներու պէս պէտք է ապրինք. թէ երկրի վրայ կ'ապրինք, բայց երկիրը մեր մէջ չապրիր. աշխարհի մէջ կ'ապրինք, բայց աշխարհ պէտք չէ որ մեր մէջը ապրի:

Աւրեմն, քիչ մը պարզած եղանք, թէ Աստուած մեր Հայրն է, ամենուն Հայրն է, մեր և ամենուն երկնաւոր Հայրն է: Հետեւարար, այս երկու հայրցումներով վերջացնենք մեր խորհրդածութիւնները:

ա) ի՞նչ են մեր պարտականութիւնները մեր երկնաւոր Հօր հանդէպ: բ) նաև մեր եղբայրներուն հանդէպ:

ա) Եթէ բաղդատելու ըլլանք մեր երկնաւոր Հայրը երկրաւոր հայրերուն հետ, պիտի տեսնենք թէ ո՞քափ մեծ ու անչափ լի է տարրերութիւնը: Մեր երկրաւոր հայրերը, որ չար ալ կրնան ըլլալ, բարի նուէրներ կուտան մեզի. ուրեմն, ո՞քափ աւելի մեր երկնաւոր Հայրը, որ բարի է և աղբիւրը բոլոր բարութեանց: Հայր բառը ամենասուրբ և ամենախորին նշանակութիւն մը ունի: Ան կը յայտնէ սէր. այսու, անսահման սէր մը զոր կը գտնենք մեր երկնաւոր Հօր վրայ, և որ կատարելապէս յայտնուեցաւ իր Միաձնին մարդկութիւնով և Գոլգոթայի տագնապներուն ու չարչարանքներուն անձնատուր ըլլալով, որով տիեզերականացաւ այն մեծ ճշմարտութիւնը, թէ և Աստուած սէր է: և ասոր համար կրնանք ըսել, թէ Աստուած կը սիրէ մեզ: Թէկ մեր երկրաւոր հայրերն ալ կը սիրեն մեզ, բայց կարելի չէ բաղդատել անոնց հունաւոր ու տկար սէրը երկնաւոր Հօր անհուն և զօրաւոր սիրոյն հետ: Նաև մեր երկնաւոր Հայրը կը հոգայ մեզ, իր հոգածութեան բիւրաւոր փաստերը կը տեսնենք մեր ամենօրեայ կեանքին մէջ. որչափ արկածներ, որչափ վտանգներ կուգան կ'անցնին մեր վրայէն, որոնց պիտի ենթարկուէինք՝ եթէ հոգածութեանը տակ չըլլայինք մեր երկնաւոր Հօր: Ան ո՛չ միայն կը հոգայ մեզ, հապա նաև իմաստութեամբ կը հոգայ, մեր շատ մը անկանխատես ու տգէտ խնդիրքներուն չպատասխանելովը, մեր շատ մը բազծանքները չգոհացնելով իսկ կը հոգայ մեզ՝ իր ամենագէտ իմաստութեամբ որ տիեզերքը կը պարփակէ: Մեր երկրաւոր հայրերը չեն գիտեր

թէ ապագային ի՞նչ կը սպասէ թէ՛ իրենց և թէ՛ մեզի, մինչև իսկ վազուան մասին բան մը չեն գիտեր. բայց երկնաւոր Հօր համար յաւիտենականութիւնն անզամ գազտնիք չունի. Անոր իմաստութիւնը անհունութէն վեր է մարդկային հասողութենէն: Ան ունի նաև զօրութիւն, ամենակարող զօրութիւն: Որչափ կը խշխան սիրառը մեր երկրաւոր հայրերուն, եթէ իրենց մեզի համար կատարելի մէկ պարտականութիւնը վեր ըլլայ իրենց կարողութենէն, որչափ կը ցաւին անոնք՝ եթէ չկարենան պահանչըրւած օգտակարութիւնը ունենալ մեզի Բայց, Աստուածային սիրու այդպիսի ցաւ մը չունեցաւ և պիտի չունենայ, որովհետեւ ինչ որ ընել ու չնորհել ուզէ մեզի՝ իր ամենակարողութեան սահմանին մէջ կ'իջնայ: Ահա ասոնք և ուրիշ անսպառ ստորոգելիքներ ունի մեր երկնաւոր Հայրը, որուն գէմ մենք ալ շատ մը պարտականութիւններով օժտուած ենք: Պէտք է վտահիլ Անոր, որովհետեւ Ան է վստահութեան և ապահովութեան Վէմը՝ ժամանակին յարագլխ ալիքներէն անսասան: Պէտք է սիրենք զԱյն փոխադարձ սիրով մը: Բայց, մեծ է մարդկային տկարութիւնը. ինչպէս կարելի է մեզ սիրել զԱյն նոյն սիրով, որով նախ ինք սիրեց մեզ: Երանի՛ թէ մեր սիրութերը կարող ըլլային տանիլ անհուն սէրը իր լիութիւնով: Պէտք է յարգենք զինքը, յարգենք իր անունը, իր տունը և ամէն ինչ որ իրեն կը վերաբերի: Եթէ յարգանքն ու ակնածանքը բնական պարտականութիւնն մըն է մեզ մեր երկրաւոր հայրերուն հանդէպ, որչափ աւելի երկնաւոր Հօր հանդէպ: որովհետեւ Ան իր սրբութիւնով, սիրով, գիտութիւնով ու փառքով յաւիտենապէս արժանի է մեր, ո՛հ, յաճախ թերի յարգանքներուն: Պէտք է նաև մեր բոլոր անձը նուիրենք Անոր գործին և Անոր փառքին, և արգէն աւելի բան մը ըրած չենք ըլլար՝ եթէ իրենը իրեն տանք մատղիւր սիրով. մեր կեանքը, կարողութիւնները, ձիրքերն ու ճոխութիւնները իրմէ տրուեցան մեզի, ու զանոնք իրեն մատուցանել մէծ ագործութիւն մը չկրնար համարուիլ մեզի համար: Իրեն կը պարտինք նաև հազարդութիւն: Հնազանդիլ իր սուրբ կամքին, հնազանդիլ իր նախախնամութեան բոլոր բերումներուն, հնազանդիլ այն ամէն

կարգագրութիւններուն որոնք իրմէ կը կատարուին մեզի՝ ամենուս համար։ Եւ այս հնագանդութիւնով իրեն կը պարտինք նաև բացարձակ հաւատաք մը, ինչ որ ալ բերեն մեզի կեանքին անակնկալները, հերիք է որ ինք պատրաստէ մեր սեղանը, ինք լեցնէ մեր բաժակը։

Բ. Եւ մեր պարտականութիւնները մեր եղբայրներուն հանդէպ են սէր, բարիացակամութիւն, օգնութիւն, յարգանք, աննախանձութիւն, ներողամտութիւն, բարի օրինակ, քաջաւերութիւն և այն ամէն պարտականութիւնները, որոնք մեր վրայ կը դնեն բարի խղճմտանք մը։ Վերջապէս, մեր եղբայրներուն հետ ապրիլ իրբ Երկնաւոր Հօր մը զաւակները։ Բայց, ընդհակառակը, այս բաղձալի յատկութիւններէն շատ քիւրն անգամ չեն դտնուիր մեր վրայ։

Ահա, Տէրունական Աղօթքին երեք բառերէ բաղկացեալ այս մուտքին մէջ կը բովանդակուի ճշմարիտ բարոյագիտութիւնը, երբեակ մեծ կիմմաքարերը, որոնց վրայ կանգուն կը մնայ բարոյական աշխարհը, — Աստուած, ընկերը և անձը, Ուրեմն, յայտնի չէ՞ որ մեր կարծածէն շատ աւելի մեծ նշանակութիւն ունին այս քանի մը պարզ բառերը։ — «Հայր մեր որ յերկինս ես»։ Երանի՛ թէ խորին հասկացողութեամբ մը կրկնէինք զայն։

Պ.

«ՅՈՒՐԲ ԵՂԻՑԻ ԱՆՈՒԽԻ ՔՈ»

Տէրունական Աղօթքին ոսկեղէն մուտքէն ետքը եկող այս առաջին հայցուածը, որ փառատրական է միանդամայն, մէկն է այն երեք հայցուածներէն, որոնք Աստուծոյ Անուան, Թագաւորութեան և Կամքին, — մէկ խօսքով Աստուծոյ — կը վերաբերի։ Մինչդեռ մնացեալ երեք վերջին հայցուածները մարզոց համար են։

Անուն քո, Աստուածային անուան համար կ'ըսուի հոս, և անոր սրբութեան բաղձանքը մեր սիրտերուն ամենէն անձկագին հայցուածը պէտք է ըլլայ։ Այս ունի շատ խորիմաստ նշանակութիւն մը։

Ա. — Աստուծոյ անունը ինքնազոյ է, այսինքն ոչ ոք տուած է զայն Անոր, բայց նորէն մեր Աստուծոյ վրայ ունեցած զա-

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆԱՌԻԿ ԲԵՐԴ

Կուսակցութիւնները, մանաւանդ և միջազգային բարձր քաղաքանութիւն (իմա՞ արկածախնդրութիւն) խաղացող կուսակցութիւնները՝ հայ կեանքին համար անվատահելի և վեսասկար հոչակելէ եւ անոնց արհեստով ագործիչ պետքերուն անխոստովանելի ախորժակները (ես և գրպան) մերկացնելէ ետք՝ ըսինք՝ թէ մեզի համար է՛ և պիտի ըլլայ վստահելի հաս-

ղափարը, Անոր անունով մեր միտքերուն մէջ պարզուած հասկացողութեան ծայրագոյն սահմանը, Անոր անուան արտայատած Աստուծը, բուն իսկ Աստուծոյ իսկութիւնն ու էութիւնն է չենք կրնար ըսել, որպէսետե, մենք մեր հունաւորութեամբ և սահմանաւոր իմացականութեամբ չենք կրնար անհուն Աստուծոյ մը անհուն ստորոգելիքները իրենց ամբողջական լիութեան մէջ հասկնալ։ Բայց, նորէն ասով ըսել ալ չեն ուզեր թէ զԱստուած հասկնալ բոլորովին չենք կրնար։ Անոր գոյութիւնը վստահելի հաւանականութիւն մը իսկ ըլլայ, նորէն այն մեր միտքերուն համար բոլորովին անլմբոնելի չէ, որովհետե, այս չգիտականութեան յատուկ ծիծաղելի կերպ մը պիտի ըլլար։ Այո՛, մենք զԱստուած և Անոր անուան մեր միտքերուն մէջ արթնցուցած գաղափարները կը բնանք հասկնալ, մեր սիրտերը կը զգան Անոր համար, ու այս ճշմարտութիւն մը, նոյնիսկ գարաւոր ու նուիրական ճշմարտութիւն մըն է։ Բայց, նորէն, մարդկութիւնը զԱստուած իր Յայտնութեան աստիճանականութեան մէջ ճանչցած ու հասկցած է։ որովհետե, ինչպէս ըսինք երբ Անոր Հայրութեան վրայ կը խօսէինք, ըսկիզբէն ի վեր տարբեր՝ գարերու և ժամանակներու մարդկիկ՝ միեւնոյն գիտութիւնն ու հասկացողութիւնը, նաև զգացումը չեն ունեցած Անոր ու Անոր անուան մասին։ Բայց, Աստուածային Յայտնութիւնը, արեւու պէս, իր աստիճանական ծագութիւնը ծաւալումը ունեցած է։

ԳՐ. ՄՐԿ. Հ. ԳԱԼՈՒՍԵԱՆ

(Նարունակելի՝ 6)

տառութիւն մը Հայ Եկեղեցին: Աւելին. Հայ Եկեղեցին հղած է, է՛ և միշտ պիտի ըլլայ մեր ազգին, մեր հայրենիքին, մեր գարաւոր մշակոյթին բոլոր թշնամիներուն դիմացը մէկ անառիկ բերգ:

Ենք ըսեր «մարտկոց», այլ կ'ըսենք բերդ: Որովհետեւ Հայ Եկեղեցին կոռւելու պէտք չունի: Կոռւելու կոչուած չէ Հայ Եկեղեցին, այլ կոչուած է ինքնապաշտպանութիւն ընելու, այսինքն պաշտպանելու զԱստուած, գՔրիստոս և ասոնց հաւատարմութիւն խոստացող ժողովուրդը՝ որ Հայ կը կոչուի:

Մեր ազգային արժէքները, գարերու մեր մշակոյթը, մեր երազները, մեր ձգտութերը, մեր տեսչիքները և տեսլականները, ազգային մեր գաղափարականները, ընկերային մեր նշանակութիւնը երկ վրտանգի մէջ են, մենք պէտք չունինք այդ վրտանգին դէմ մեր չունեցած գէնքերը պարպելու, մեր թուղթէ նիզակները արձակելու: Զուլում, այլասերում, օտարացում (բնական կամ կազմակերպուած) մեր կազմանձներով չէ՛ որ պիտի կասին ու խնայեն մեզի: Պոռալով չենք կրնար յաղթել անոնց կամ պաշտպանել մենք զմեզ:

— Ուժգին փարելով Հայ Եկեղեցի կոչուած հինաւուրց բերդին, անառիկ բերդին, և զայն զարձնելով վահան՝ ընդդէմ ամէն հարուածի: Պէտք չունինք փոխագարձելու ոչ մէկ հարուած որ կը հասնի մեզի երեկի և աներեսոյթ մեր թշնամիներէն, երեկի և աներեսոյթ մանրէներէ: Ապաւինած այդ անառիկ ապառած-բերդին՝ մեր պապերը ականատես-վկաները հանդիսացած են հրաշքներու: այսինքն տեսած են և հաստատած որ ահեղ բոնակալութիւններ եկած զարնուած են անոր և խորտակուած, փշրուած:

Թող ասիկա՛ ըլլայ մեր մեծ-խօսիկութիւնը, որ կը թելազրուի հանդէպ Հայ Եկեղեցիի մեր խոր հաւատքէն: Այո՛, բուլոր յարձակութերը հայ ժողովուրդին դէմ, անոր անցեալի մշակոյթին և ներկայի հայրենիքին դէմ, չեն կրնար վերջ տալ մեր ցեղին՝ հանի ան փարած մենայ իր Եկեղեցի-բերդին: Չեն կրնար վերջ տալ մեր կեանքին: Եւ դատապարտուած են իրենք բնաւին ըլլալու:

Կարդացէ՛ք մեր Եկեղեցին պատմու-

թիւնը, ուսումնասիրեցէ՛ք Հայաստանեայց Հաւատքին սկզբունքները, և պիտի համոզուիք ասոր:

Արդ, ո՛վ որ թեթեօրէն կը վերաբերուի Հայ Եկեղեցիին հետ — ան գիտակից հայ մը չէ:

Ո՛վ որ Եկեղեցիի պետերուն ունեցած հմայքին և իշխանութեան կը նախանձի, և ինքինքը պետ դարձնելու համար՝ կը պայքարի Եկեղեցիին դէմ — ան չարագործ հայ մըն է:

Ո՛վ որ կը զբարտէ հայ Եկեղեցականութիւնը՝ Հայ Եկեղեցին հիւրընկալ երկիրներու աշքին կը վարկաբեկէ և կը տկարացնէ:

Ո՛վ որ զգուելի հսապայքարներով ժողովուրդը Եկեղեցին կը պաղեցնէ՝ անաստուածներու հացին իւղ քսած կ'ըլլայ:

Ո՛վ որ կը հալածէ Եկեղեցիի պաշտօնատարները՝ պարզապէս անոր համար որ չեն ենթարկուիր իրեն կամ չեն խոնարհիր ու երկրպագեր իր թուղթէ «մեծութեան» առջեւ — ան՝ Հայ Ազգայնութեան թշնամիներուն օգնած կ'ըլլայ ուղղակի:

Հայրենակիցներ, մեր Եկեղեցին և առասարակ քրիստոնէական կրօնքը վարկաբեկի փորձող հայ ամէն գոյնի բայց սահաւաթիւ «հարազատներու գէմ պէտք է պայքարիլ ամէն տեղ»: Մեր Եկեղեցական հովիւնները հալածողները պէտք է զինաթափ ընել ամէն տեղ:

Միւս կողմէն՝ չատ բան կ'ակնկալենք մեր Եկեղեցականներէն: Կ'ուզենք որ անոնք մնան իրենց բարձրութեան վրայ: Զենք ուզեր անոնցմէ ոմանք իրենց պաշտօնին ապաւինած՝ գտնուին այնպիսի ընթացքի մէջ, որ մեր ցեղին ձգտութերուն և պատմութեան ու բարոյականին խոտոր կը համեմատի:

Ուրեմն՝ պէտք է որ այս Անառիկ Բերդը աւելի անառիկ գտանայ: Պէտք է ստեղծել միջոցներ, որպէսզի նոր սերունդէն հաւատաւոր, նուիրեալ, ընդունակ տարրեր զինուրագրուին անոր եւ զօրացնեն զայն: Պէտք է բազմացնել անոր եկամուտներուն աղբիւնները, որպէսզի անիկա աւելի լաւ պաշտպանէ մեր ժողովուրդն ու իր քաղաքակրթութիւնը՝ ընզգէմ զոյնզգոյն եւ օտարարմուտ բոլոր սելճուկութեանց:

«ԶԱՀԱՆԻՐ»

ՔԱՅ ԱՍՏԵՂՄԱԿԱՆ

ԿԱՅ ՄԻ ԿԱՊՈՅՏ ՃԱՆԱՊԱՐՀ

Բուժն էլ վեսի թէ մեզ ափից ափ տչի,
Սի՞րս, չլուխս դու ծովերում մօռւչի, —
Կայ մի կապոյտ ճանապարհ:

Անկուչ կրակն ընկերներիդ նախանձի
Ուր էլ լինես. թէ մեզ յաւէս հալածի, —
Կայ մի կապոյտ ճանապարհ:

Թէ սրտագին մտերմունիդ մեզ դրժի,
Մրժիդ քասում քոյնն էլ քափի, դու յիշիր
Կայ մի կապոյտ ճանապարհ:

Թէ կարիքի սեւ խորշակն էլ մեզ ընկնի,
Հոզիդ ամոան երկինք մնայ քող վճիս, —
Կայ մի կապոյտ ճանապարհ:

Երազանքի անտառներում զմրուխտէ,
Նոճիների կամարի տակ հովարեն
Կայ մի կապոյտ ճանապարհ:

Աչքդ յառած զազաբներին լուսափառ,
Ե՛րզ, դու կտրի՛ր սար-ձո՛ր, անտա՛ռ, առապա՛ր, —
Կայ մի կապոյտ ճանապարհ:

ԱՇՈՏ ԳՐԱԴԻ



Սյա էջը կը նույրեմ Լոնտոնի ազգայիններէն
Տհար ՄԻՀՐԱՆ ԳԱԼՈՎԱՆԻ
Երախտազիտական խոր զգացումներով

Մահէն կեանիին վերադարձեր եմ հիմա,
Սիրս աւշարհիին նորէն բացեր եմ հիմա,
Ամենուրեն տարածեր ձայնըս հիմա,
Իրեն համար միայն, բող լաւ իմանայ:

Լոնտոն Դեկտ. 1949

Բոյսին, ծիլին հոգիս բացած եմ նորէն
Կեանիի պարին ալ մասնակցած եմ նորէն
Երազները քրոչուններու պէս զարնան
Երամ երամ հիմա դարձած են նորէն:

Լոնտոն Դեկտ. 1949

Մ Ա Հ Ո Ւ Ա Ն

Մահ նըշաներ ես դուն զիս բայց սեւաբախս իմ հոգին
Հազար նըրբին թելերով դեռ ըրդբայուած է կեանիին
Կ'ուզէ բաժինն իր արդար անոր սիրոյն, գըրգանիին,

Սիրոյն անոր որուն հետ եղած եմ ես միշտ անհոգ,
Կը նեռանայ այժմ ինձմէ ատելութեամբ անողոք
Առանց մըտիկ ընելու իմ աղաշանիս ու բողոք:

Եւ կը սպասեմ իր դարձին հիմա անհուն կարօսով...
Դարպասելէդ ա'լ յոգնած մեր ալ կ'ուզեմ բայց ուտով
Մահ, մեզի հետ պըսակուիլ սեւ ու կապոյց նարօսով:

Յուլիս 1949

Մ. ՄԱՆՈՒԿԵՍՆ

ԲԱՆԱՐԱՐԱԿԱՆ

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՅՈՒՆԱՏԱՌ-ՀԱՅԵՐԵՆ

ԾԱԾԿԱԳՐԻ ՎԵՐԾԱՆՈՒԹԻՒՆԸ

Անցեալ տարի Երուսաղէմում գտնուած ժամանակ, Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի Մատենադարանի հայկական ձեռագրերն ուսումնասիրելիս, մեր ուշագրութիւնն առանձնապէս զբաւեց № 1297 ձեռագիր-ժողովածուն: Նա պարունակում էր նորայայտ այնպիսի նիւթեր, որոնք մեծ արժէք են ներկայացնում հայկալութեան համար: Այդ նիւթերի մի մասը, Երուսաղէմի Ժառանգաւորաց դպրոցի սաների օգնութեամբ, մենք արտագրել ենք, և յառաջիկայում մեր ուսումնասիրութեան նիւթը պիտի դառնայ: Մենք այժմ ցանկանում ենք կանգ առնել այդ նիւթերից մէկի վրայ միայն՝ յունատառ-հայերէն ծածկագրի վրայ, և փորձել վերծանել այն:

Նախքան ծածկագրին անցնելը, փոքրիկ ծանօթութիւն տանք ծածկագիրը պարունակող ձեռագրի մասին:

Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի № 1297 ձեռագիրը գիտական-իմաստասիրական նիւթերի ժողովածու է, որն ամենից առաջ հատաքըքիր է իր գրչութեան արուեստով. պատկանում է Տփիսիսի հայոց գրչութեան դպրոցին. գրուած է Ամենափրկիչ վանքում 1363 թուին: Այդ մասին ձեռագիրն ունի հետեւեալ փոքրիկ լիշտատկարանը. «Փառք հաւը և որդոյ և հոգոյն սրբոյ այժմ և միշտ . . . Արք՝ զրեցաւ ի թուաբերութեանս հայոց Պ և ԺԲ (812 + 551 = 1363) ի մայրաքաղաք Տփիսիս ընդ հովանեաւ սուրբ Ամենափրկչիս»:

Տփիսիսի հայ զրչութեան դպրոցը և, ընդհանրապէս, հիւսիսային Հայաստանի մեր միւս զրչութեան դպրոցները կարեւոր են այն տեսակէտից, որ նրանք արժէքաւոր նիւթ են տելիս մեզ՝ ուսումնասիրելու մեր և մեր զբացի վրաց ժողովրդի յարաբերութիւնները, իսկ ամէն մի վաւերագիր,

որ այս կամ այն չափով լուսաբանում է մեր և մեր հարիււան ժողովուրդների քաղաքական, անտեսական և կուլտուրական փոխարարերութիւնները, ինչ խօսք, որ մեզ համար, յատկապէս այժմ, վերին աստիճանի արժէքաւոր և գնահատելի է:

Ձեռագրի վերե բերուած յիշատակարանի ուսումնասիրութիւնից պարզում է, որ ձեռագրի պատուիրատուն է հանդիսացել Սիւնեաց գպրոցի Նշանաւոր ուսուցչագիտ Յովհաննէս Արունեցին (Եսայի Նշեցու աշակերտը, Գրիգոր Տաթեւացու ուսուցչը): Այդ մասին յիշատակարանում կարգում ենք. «Գրեցաւ . . . ի խնդրոյ տիեզերալոյս գարգապետին Յովհաննէսիս, որոյ(ը) գաւառն և հայրենիքն Արուն է, զոր Տէր Աստուած վայել տացէ» (թերթ 227 հ):

Որոտնեցին, ինչպէս յայտնի է, ամէն կերպ աշխատել է մօտիկ և հեռաւոր զըրչութեան օջախներում ընդօրինակել կամ ընդօրինակել տալ և Սիւնիք բերել բոլոր այն ձեռագիր ընդօրինակութիւնները, որոնք չկային Սիւնեաց գպրոցում: Ներկայ ձեռագիրը մի նոր ապացոյց է Որոտնեցու գրասիրութեան և գրահաւաքութեան: Հաւանական է, Արունեցին տեսել կամ լսել է մեր այս ձեռագրի մայրը (πρώτος γραφή) հանդիսացող ձեռագրի մասին և, ցանկանալով նման բովանդակութեամբ ձեռագիր ունենալ Սիւնեաց գպրոցում, պատուիրել է ընդօրինակել այն:

Ձեռագրի բովանդակութեանը նայելով, կարելի է ենթագրել, որ Տփիսիսում եղածի մայր ձեռագիրը բերուել է մեր քաղաքամայր Անիից, որովհետև ձեռագրում պարունակած նիւթերի մեծ մասը գրուել կամ մեկնուել են Անիում ապրող հայ հեղինակների կողմից (Սարկաւագը և ուրիշները):

Գրչի անունը յիշատակարանում ջնջուած է: Անհրաժեշտ է նկատել, որ այդպիսի դէպքեր ձեռագիրերում յաճախ են պատշաճում: Յիշատակագրի անունը սովորաբար ջնջում են երկու պատճառով, առաջին՝ երբ ուշ ըրջանի զրիչներից մէկն ու մէկը գրագութիւն է անում, ջնջում է նաև խորդ գրչի անունը, իր անունը նրա տեղը գրելու նպատակով, և երկրորդ՝ երբ ձեռագրի գրիչը վատահամբաւ մէկն է հանդիսանում և յետագայ սերունդները չցանկանալով նրա յիշատակը պահել՝ ջնջում

են նրա անունը։ Տուեալ յիշատակարանի գրչի անուան ջնջուելու պատճառը, մեզ թւում է, վերև յիշուածներից առաջինն է։ Կրչի անունը սակայն յիշատակարանում վատ է ջնջուած և խոշորացոյցով հնարաւոր է լինում կարդալ «Յուսիկ» անունը՝ սեւ զմեղաւոր գրիչս Յուսիկ յիշեցէք ի Քրիստոս և Աստուած զձեզ յիշէ։

Զեռագիրը ներկայում անբաւարար վիճակում է։ Նա թերի է սկզբից և վերջից։ Զեռագրի միջից ևս թերթեր են պակասում։ Զեռագիրը կաշեկազմ է՝ դրոշմազարդ։ Զունի պահպանակներ։ Դրուած է միասիւն, բոլորագրով։ Վերնազիրը՝ կարմիր մելանով։ Մանրանկարչութիւն չունի։

Զեռագրում, բացի վերև բերուած յիշատակարանից, այլ յիշատակարան չկայ։ Միայն տարբեր տեղերում կան երեք փոքրիկ յիշատակագրութիւններ, որոնք առանձին արժէք չեն ներկայացնում։ Առաջին յիշատակագրութիւնից երեւում է, որ ձեռագիրը Յակոր եպիսկոպոսի երեմնի սեպահականութիւնն է եղել։ Յիշատակագրութեանն մէջ այդ մասին առւած է։ «Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս վերջին ստացող սուրբ գրոց Յակոր եպիսկոպոսն և ծնօղսն իւր։ ով որ յիշեալ յիշեալ լիցի Քրիստոսէ ամէն» (թերթ 5 ա)։ Յիշատակագրութեան գրչութիւնը XVIII դարի է։

Միւս երկու յիշատակագրութիւններն աւելի կարճ են և իրար նման։ Այդ յիշատակարաններից երեւում է, որ ձեռագիրը նուիրուած է սուրբ Յակորայ վանքին։ «Յիշատակ է երուսաղէմ ի դուռն սրբոյն Յակորայ» (թերթ 16 ա)։ Բայց թէ ո՞վ է նըւիրողը, ե՞րբ է նուիրել — այդ մասին ոչինչ չի գրուած։ Հաւանական է, Սիւնիքից եկած մի որեէ ուխտաւոր բերել և նուիրել է վանքին՝ թողնելով իր յիշատակագրութիւնը։

Զեռագիրը, ինչպէս ասացինք, գիտական նիւթերի ժողովածու է։ Ժողովածուի մէջ ընդօրինակուած են Շիրակացու թուարանական աղիւսակները, Յովհաննէս Սարկաւագի «Յաղագս անկիւնաւոր բուոց» աշխատութիւնը, Հերմեսի իմաստասիրական տեքստը (որը գեռ չի հրատարակուած) և արժէքաւոր այլ նիւթեր։

Զեռագիրն սկսուում է կրօնական մի գլւխակարգութիւնից, որը սկզբից թերի է։

Մեզ հետաքրքրով ծածկագիրն ընդօրինակուած է թերթ 3 գ.ում։ Նա բաղկացած է 13 տողերից։ Սկզբում հայերէն սովորական տառերով գրուած է «Պլատոնի ե», այսինքն՝ Պղատոնի ասածն է, Պղատոնի գրածն է։ Մածկագրութեան վերջում, զարձեալ հայերէն տառերով, գրուած է երկու փոքրիկ տող ոտանաւոր։

«Թէ դպիր ես ընթեցիր,
Թէ սկէս՝ յիմարեցիր»։

Ընթերցողին ուղղուած՝ գրչի վիրաւորական այս երկոտողը կարծես աւելի է հրահրում ընթերցողին՝ անպայման խորամուխ լինելու ծածկագրութեան գաղտնիքի մէջ և վերծանելու այն։

Ի գէպ՝ ծածկագրութիւնից առաջ կամ յետոյ՝ նման գրչախաղեր սովորական են մեր մատենագրութեան մէջ։ Որպէս օրինակ կարելի է յիշել կաֆայեցու ծածկագրութիւնը, որից առաջ գրուած է։ «Այս է փակագիր, իմաստունն իմանայ, անիմասն զարմանայ» (ՀՍԽՌ Մատեն, № 7709, էջ 395)։ Կամ մի ուրիշը, Սրապիոն վարդապետի քարոզգրքի ծածկագիրը, որի վրայ կանգ է առել իր ժամանակին ակադեմիկոսն ։ Եա. Մառը «Հանդէս Ամսօրեայ»-ում։ Ծածկագիրն իր վերջում ունի. «Եթէ դպիր ես՝ նայ կարգա, չէ՝ նա զզիդ տուր և հազայ» «Հանդէս Ամսօրեայ», 1892, էջ 52), Այս բոլոր երկոտողերի նպատակը մէկ է — շահագրգաւել ընթերցողին՝ անուշադրութեամբ չանցնել ծածկագրութեան կողքով։

Անհրաժեշտ ենք համարում նախ բերել ծածկագրութեան բուն տեքստի՝ ձեռքով արտանկարած օրինակը և ապա՝ զբաղուել վերծանութեամբ։

Պէտք է խոստավանել, որ վերծանութիւնը մեզ յաջողուեց մեծ գժուարութեամբ, որովհետեւ ձեռագրում ծածկագրի որոշ տառեր, գլխաւորապէս տողի վերջում, չեն երեւում կամ չատ վատ են երեւում և այդ տառերը կարելի է մի քանի նշանակութեամբ կարգալ (տի՛ս ստորեւ)։

Ծածկագրութեան տեքստում, ինչպէս տեսնում ենք, հայերէն տառերով գրուած է և կարելի է կարգալ հետեւեալ բառերը՝ «Պլատոնի», «Մրփեւա», «Եւ», «Աւխարհացոյցին նկարագրեալ այսպիսի» և վերջին երկոտ ոտանաւորը, որը բերեցինք վերե-

առմ: Որ այս տեքստը ծածկագրութիւնէ, այդ պարզ երեւում է վերջին ստանաւորից: Պարզ է, որ եթէ այդ տեքստը ստանաւոր չլինէր, հեղինակը չէր գրի՝ ոթէ դպիր ես ընթեցիր:

Ծածկագրութեան վերծանութիւնը մեծապէս գժուարացրեց բառանշատման բացակայութիւնը և մի քանի հազուաղէպ գործածուող բառերի կիրառումը: Ասկայն որոշ աշխատանք թափելոց յիայ, մեզ յաջողուեց այդ ևս յաղթահարել:

Ծածկագրութիւնից պարզուեց, որ ծածկագրուած են վեց հատուած տարրեր հեղինակներից, որոնցից անունով յիշուած են միայն երեքը — Պլատոնը, Որֆեւսը և Եւրիպիդսը: Ծածկագրուած վերջին երեք հատուածները — ժողովրդի մէջ սովորական գարձած ասացուածներ են: Անհրաժեշտ ենք համարում այսեղ բերել ծածկագրութիւնը մեր կողմից, բառանշատուած և վերծանուած ձեւով:

ՊԼԱՏՈՆԻ

ՊԼԱՏՈՆԱԿԱՐԳՎԱՆԻԱՐԹԵԱ

ՆԻԴԱՆՀԱՄԵՆԱՆԻԱՐԹՈՒԹԻՆԱՐՁՔ

ՆԵՐԻԱԲԵ: ԻՐՖԵՍ ՄԻԴԵԱՆԵՐ

ՄԻԴԻՆՉԱԾԵՆ. ԵՒԴԻՐՆԱՄԵՆԱՆԻՃԱ

ԵՒԽԱՄՐԵ: ԵՒՐԻԴԻՒԽԵԸ -- Աշւար

ԱՇԽԱԳԻՆ ՆԿԱՐԱԳՐԵԱԸ Այսպիսի ՃԱՐԵՎԻՑ

ՃՐՈՒԾԿՐԴԱԳԻԿ : ԵՎՇՋՐՈՒԿԱՃԵՔ.

ԻԳԻԴՐԵԶՕԶ: ՕՐՆԻՐԻՆԿԳԳՈՒԵԴԵԴ

ԿԱՎԼԻՆԻ: ՕՐԻՇՕՇԾԵՐՄԱՆԵՀԱ

ԾՈՆԿԵՐԱԿՐԵ: ՃՐԵԳՈՆԿՈՒՐՃՈԶ

ՃԳԵ ԵՎԶՈՄԴԱՆԵ: ՅԵՐԵՎԻՐԵՍՆՅԵՐԳԻ

ԲԵՄԴԵՄԱՅԵՄԱՐԵԴԻ

Ծածկագրութեան վերծանութիւնից պարզուեց, որ ծածկագրուած բնագիրը հայերէն է և ծածկագրուած է հետեւեալ սկզբունքով:

ա) Բնագիրը հիմնականում ծածկագրուած է յունարէն տառերով: Յունարէն այրուբէնից գործ են ածուած հետեւեալ տառերը՝ չ, է, Ղ, Ֆ, Լ, Խ, Կ, Շ, Ա, Ր, Վ, Շ, Շ, Շ, Շ (Ղ-ի իմաստով):

բ) Հայկական այրուբէնի այն տառե-


րը, որոնք չկան յունարէն այրուբէնի մէջ, նրանց փոխարէն օգտագործուած են տառեր հայերէն այրուբէնից: Հայերէն այրուբէնից օգտագործուած են՝ բ, զ, խ, ծ, ձ, չ, շ, ջ, ւ, ՛:

Եւ գ) Ծածկագրութիւնը բարդացնելու նպատակով, չորս տառի համար ստեղծւել են նոր նշանագրեր: Այդ նշանագրերը ըստեղծւել են դ, պ, վ, ց տառերի համար:

ՊՐՈՖ. Ա. ԱԲՐՈՀԱՄԵՍԻՆ

(Մնացեալը յաջորդ թիւով)

4733



162-98

ՊԱՏՄԱԿԱՆ

ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ

ՀՌՈՄԿԱՅԻ ԴԼԵԱԿ

Ե. — Հռոմեայի Հայրապետանոցը. — ԺՅ. դարու սկիզբը հարաւարիւմուտք էր փոխագրուած, հայկական իշխանութիւններու մնացորդներուն հետ, նաև կաթողիկոսական Աթոռը, հաստատուելով, յաջորդաբար, Թաւրլուր, Շուղը, Ծովք և հուսկյետոյ Հռոմեայ: 1116էն յետոյ է որ Աթոռը Շուղրէն Ծովքի դղեակը կը փոխադրուի՝ որով Հայրապետանոցը իրը 33 տարի Ծովքի մէջ մնացած կ'ըլլայ: Գրիգոր Պահլաւունի կաթողիկոս տեսնելով որ իր կառուցած ո՛չ անառիկ և փոքր դղեակը պիտի չկարենայ դիմագրել հաւանական յարձակութերու առջև, կը խորհի թողուէ զայն և երթալ ամրանալ երրատացւոց ամենէն անառիկ ճանչցուած բերդին՝ Հռոմեայի դղեակին մէջ, վասնզի Ծովքը ապահովութիւն չէր ներշնչեր իրեն այլնու: Այս անհրաժեշտ փոխագրութենէն տարիներ առաջ ներսէս Շնորհալի և Գրիգոր, Ծովքի անպաշտպան դիրքէն յուսահատ, հեռատեսութեամբ կ'ուղեն Արեւելք անցնիլ, իրենց յոյսը զնելով Վրացիներու և Ափազներու թագաւորական արքունիքի պաշտպանութեան վրայ: Բայց նոյն միջոցին ծօսլին իշխան երր որոստրութեան մը միջոցին դաւագրութեամբ ձիէն վար կ'ինայ ու վիրաւոր վիճակով Հալէպ կը փոխագրուի և հոն ալ կը մեռնի, իր բարեսիրտ կինը տեսնելով որ Հալէպի Սուլթան նուրբէտտին, ծօսլինի մահէն քաջալերուած, կը գրաւէ անոր իշխանութեան տակ ինկոզ բոլոր բերդերն ու աւանները բացի Հռոմեայէն, ըստ Վարդան պատմիչի, Հռոմեայ կ'անցնի և իր մօտ հրաւերելով կաթողիկոսը բերդը անոր կը յանձնէ և կամ, ըստ կիրակոս պատմիչի, կաթողիկոսը ինքն է որ կը ինչորէ ծօսլինի այրիէն և դղեակը կը փոխանակէ Թորոս իշխանի կալուածներով՝ ուր ապա կը բնակի իշխանուհին: Շնորհալիի պատմածով աւելի

հաւանական կը թուի երկրորդ պարագան: Շնորհալի պատմելով Հռոմեանիրու տկարանալն ու Հայրապետոց զօրանալը, կը նկարագրէ թէ ի'նչպէս նկոնիոյ Սուլթան Մասուտ Գերմանիկի կամ Մարտաշի կողմերը գալով, ճամբուն վրայ գտնուող բոլոր քաղաքներն ու գիւղերը զրաւելով ու աւերելով, կը հասնի եփրատական երկիրները: Գրիգոր կաթողիկոս այդ արշաւանքներուն առջև կը պարտաւորուի լքել իր ջանքերով կառուցած Ծովքի դղեակը ու կուզայ կ'ապատանի Հռոմեայի անառիկ բերդին մէջ՝ որուն յոյն տէրերը լքած ու փախած էին և պատմուածքի մը համաձայն յոյն արեղայ մը միայն թողած էին հոն: Գրիգոր երէց ալ՝ որ Մատթէոս Ռւոհայեցիի պատմութեան շարունակողն է, 1126ին կը գրէ որ Անտիոքի իշխան Սիր Արևոլտ, աշնան ամիսներուն ասպատակելով Բիւզանգիոնի Ալեքս Ա. կայսեր երկիրը և կաթողիկոսին բերդը՝ որ Ծովք կը կոչուէր, իր ըրջականերով աւարի կուտայ և գիրի կը վարէ այդ սահմաններուն մէջ գանուող թիւրքէն ցեղերը: Խոկ Ամբատ պատմիչ ալ փոխանցումը կատարուած կը պատմէ Գրիգոր կաթողիկոսի ձեռնագրով, որպէսզի նորստաց հայրապետական Աթոռը մնայ միշտ ազգային սեպհականութիւն: 1834ին Կ. Պոլիս տպուած Յայսմաւուրքի մը մէջ կը կարգանք. «Եւ կաթողիկոսն Գրիգորիս գնեաց Հռոմեայի ի փառնկ իշխանէ միոջէ, որում անուն էր Ճօսլին, և անդ փոխեաց զկաթողիկոսարանն, զի մինչև յայն բնակեր նա ի Ծովքն կոչեալ բերդ»: Յիշատակարանի մը համաձայն (Տաւեան Յուցակ Վիեննայի, էջ 91) Ս. Լուսաւորչի Աջն ու քօղը կը գողցուին ու կը բերուին Ծովք (Արդնիէն) Տէր Գրիգոր կաթողիկոսին և ապա կը փոխագրուին Հռոմեայ (Բ. (վրդ. կթզկ.) Հ. Ամսօեայ 1903, էջ 101): Աթոռին Ծովքէն Հռոմեայ փոխագրութեան ճշգրիտ թուականին վրայ համաձայն չեն ժամանակակից պատմագիլները: Կարելի է անվրէպ ընդունիլ Սմբատի թուականը, 1151-52: Արդէն տարի մը առաջ, 1149ին, Ծովքի կաթողիկոսարանէն Հռոմեայ փոխագրուած էր Աթոռին բոլոր հարստութիւնը՝ ուր Ճօսլին իշխանին բարեմիտ կինը կը հսկէր այդ գանձերուն վրայ, երր արգէն Հռոմեայ էին կիլիկեան մեր հայ իշ-

խանները, տակաւ գօրանալով հոն: Հռոմեակայի գղեակը կաթողիկոսարանի գերածուելէն 39 տարի առաջ անոր աէրն էր Վասիլի Եշխան՝ որուն դարպասին մէջ հաստատուեցաւ կաթողիկոսարանը: Մասնաւարապէս Շնորհալիի և Գրիգոր Տղայ Պահլաւունիի օրով Հոռմէլայի Հայրապետանոցը դարձաւ կրօնական և տոհմիկ մշակոյթի նշանաւոր կեզրոն մը ու այս նոյն իսկ Ասորուց եկեղեցին համար ու բոլորին ներգրածուեցաւ և եղաւ օծուն, չնորհուն անուն մը՝ որ տեսականապէս կցուեցաւ Շնորհալիի անուան (անդ):

Բնիկ Սթրագպուրեկցի, Տոմինիկեան կարգէն գերմանացի կրօնաւոր Հայր Պրոքարտ, 1232ին իրը ճանապարհորդ Կ'այցելէ Արքեւելք, ու եգիպտոս և Ասուրի մալէ յետոյ, Կ'անցնի Կիլիկիու ու Հռոմեակայի Դղեակի Հայրապետանոցի մէջ տառնչընորս օր հիւր կը մնայ ու իր Ալեքսանդրան մէջ հիացումով ու անաշառորդն զովքը կը հիւսէ կիլիկեան հայ արքունիքին և Հայրապետանոցին: Պրոքարտի մահուան թուականը յայտնի չէ: Aubrey Stewart անգլիերէնի թարգմանած է անոր Աւելեգրութիւնը օր հաւանաբար խմբագրուած է 1270 ական թուականներուն: Թարգմանիչը իր յառաջաբանին մէջ Պրոքարտի մասին կը գրէ. «Անկեղծ հաւատացեալ մ'էր, օտար եկեղեցիներու հանդէպ իր սէրը շատ գիշահատելի էր: Իմաստուն և հանձարեղ էր ան, իր ճամբորդութեանց ժամանակ շարունակ տեղեկութիւններ կը քաղէր և կ'իւրացնէր զանոնք: Կ'ապրէր օտար կրօնականներուն մէջ, ընդունելով զանոնք իրը եղբայր: Նկարագրով խոնարհ էր ու արի, հետաքրքիր ու բարեպաշտով(*):

Ժամանակակից հայ պատմագիրներ ու Զեռագրաց ժամանակագրութիւններ ընդարձակօրէն վեր են առած կոստանդին Ա. Բարձրբերգցի կաթողիկոսի անրասիր ու ժուժկալ կենցաղը, անոր բարեպաշտութիւնն ու հայրենասիրութիւնը և մեր ազգային մշակոյթի հանդէպ իր սէրն ու ընծայած հովանաւորութիւնը: Եւրոպացի կաթոլիկ ուսումնական կրօնաւորի մը նոյն զգացումով յայտնած հիացումը պահ մը

ա'լ աւելի կը մեծցնէ արդէն իսկ մեծ կոչուելու արժանի Բարձրբերգցի՝ իր Ազգին ու Եկեղեցին մատուցած գնահատելի ծառայութիւնները, մանաւանդ անոր կրեշտակային վարքը: Պրոքարտ կը հիանայ արքարե Հայոց թագաւորին և թագուհին և անոնց իշխաններուն, ինչպէս նաև հայ եկեղեցականաց ու ժողովրդեան բարեպաշտութեան վրայ: Մեղեկութիւններ կուտայ Բարձրբերգցի և միւս եկեղեցականներու տարագին վրայ, մէջ կը բերէ հայ արքունիքին ներքին կեանքի սովորութիւնները, թագաւորին ու եկեղեցականներու կողմէ որուած կրօնական պատիժները, կը յայտնէ հայ ծէսին հանդէպ իր հիացումը (անդ):

«Հայոց առաջնորդներուն (կը գրէ Պրոքարտ) գլուխը կը կոչուի կաթողիկոս: Անոր քով մնացի տասնեւչորս օր. ան իր մօտ ունի արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, վանահայրեր և ուրիշ եկեղեցականներ: Ան իր մնունդովն, զգեստներովն և կենցաղովն ա'յնքան օրինակելի է որ՝ անոր նման ոչ մին տեսած եմ, ըլլայ' կրօնական, ըլլայ աշխարհական, և սոյոզ կերպով կը յայտարարեմ թէ՝ իմ կարծիքովս իր հագած զգեստները հինգ ստերլին շլին արժէք չունին. սակայն ան ունի շատ հաստատուն զեկաններ և մեծ եկամուռներ, և հարուստ է ո'րեէ հասարակ մարդէ աւելի: Ան կը հագնի ոչխարի կարմիր մորթէ կոչտ մուշտակ մը, շատ մաշած և տպեղ, և լայն թեւերով, և անոր տակէն շատ հինցած գորչ պարեգոտ մը, և գրեթէ մաշած: Բաց աստի, ան կը հագնի սկ փորուար մը, և աժան տեսակէն հաստ սկ կրկնոց մը: Տեսայ Հայոց Կիլիկիոյ թագաւորը (Հեթում Ա.): իր բոլոր ազնուական իշխաններով որով խոնարհութեամբ և մեծ յարգանքով կը նստէին անոր մօտ. թագաւորը յաճախ իր անզրանիկ որդւոյն (Լեւոն) հետ կը մնար և օր մեծ բարեպաշտութեամբ ժուկի կ'ընէր անկէ Աստուծոյ խօսքը: Կաթողիկոսը և առաջնորդները Մեծ Պահոց մէջ պահէք կը բռնէին հացով և ջրով միայն: այնպէս կ'ընէին նաև թագաւորը և իր բոլոր իշխանները, բացի Աւետիման տօնէն, երբ իմ ներկայութեանս, կաթողիկոսը թոյւատրեց իրեն քիչ մը ձուկ ուտել և գինի խմել: Նոյն օրը պատարագ մատուցուեցաւ ի ներկայութեան կաթողիկոսին, թագաւո-

(*) Միքտիչ եպս, Աղաւնաւիք՝ Սիսն, 1933, թունիս, էջ 179:

րին և թագուհին (Զապէլ): Իրենց ծէսը շատ բարեպաշտական է. քահանաները ու եպիսկոպոսները մերիններուն նման կը զգեստաւորուին: Պատարագին կը զործածին անխմոր հաց, կը կարգան Առաքելական Թուղթերը, Աւետարանները, կ'երգեն «Առուրը Աստուած»: «Հայր մեր...» միենայն բառերով ինչպէս մենք, բայց իրենց սեփական լեզուով և գրերով, վասնզի անոնք ունին իրենց յատուկ լեզուն և այբուբենքը: Կաթողիկոսը և միւս բոլոր Առաջնորդները վանական են, և ամբողջ Արեւելքի մէջ, մէկ ծայրէն միւսը, չկայ որեւէ ազգի մը Առաջնորդ որ բացառաբար վանական ըլլայ: Բոլոր վանականները մեծապէս յարգելի են և ի պատուի: Կղերի կոսները և քահանաները հեղինակութիւն չունին, և աշխարհական մը կարեւորութիւն չընծայելէ զատ ուրիշ պարտականութիւն չունին: Կանոնական ժամերը կ'իմացնեն կոչնակ զարնելով, վասնզի զանգակ չունին Գիշերը երբ նշան կը տրուի, ժողովուրդը կը հրաւիրուի տունէն եկեղեցի գալու: Երբ գիշերային պաշտամունքը կը լրանայ, կրկին քնանալու համար տուն չեն երթար, այլ կը մնան եկեղեցի, խրատ կը տրուի մինչև պատարագի ժամը, կամ մինչև երրորդ ժամ, եթէ տօնի օր ըլլայ: Ասկէ զատ, անոնք արտօնութիւն չունին, բացի նոյն հրահանգներէն՝ որ կը տրուին վարդապետներուն կողմէն: Բոլոր քահանաները ամուսնացած են, այն պատճառաւ չեն կրնար առաջնորդ ըլլալ՝ երբ կնոջ տէր են: Անոնք չեն կրնար պատարագել երկուշաբթի օրերը, ոչ ալ մինչև ուրբաթ, որքան ալ մեծ տօն պատահելու ըլլայ նոյն օրերը, բայց անոնք ազատ են խօսելու իրենց կանանց հետ, սակայն շաբաթ և կիւրակէ օրերը մեծ հանդիսաւորութեամբ կը նան պատարագել: Քահանայ մը իր կնոջ մահուանէ վերջ պաշխարող կը դառնայ և երկրորդ անգամ չի կրնար ամուսնանալ. եթէ ան պոռնկութեամբ կամ չնութեամբ մեղանչէ, կը զրկուի եկեղեցին և իր պաշտօնէն և ի նպաստ իրեն ո՛եէ չնորհաբաշխութիւն չի կրնար ըլլալ....

«Պատարագի պաշտամունքը բարեպաշտօրէն կը կատարուի իրենց եկեղեցին մէջ: Ակինք կը դրուի սեղանին ձախ կողմը պա-

տին վրայ այդ նպատակաւ շինուած տեղույթ մը մէջ: Նուիրագործութեան ժամանակ սարկաւագը մետաքսեայ թանկազին զգեստ մը հազած երկիւղածութեամբ իր գլխուն վրայ կը բարձրացնէ սկինք: բուրվառակիր կիսասարկաւագ մը և երկու մոմակալներ առջեւէն երթալով կը հասնին սեղանին աջ կողմը՝ ուր եպիսկոպոսը երկիւղածութեամբ կ'առնէ սկինք և կ'ընծայէ զայն, ինչպէս կ'ընեն մեր քահանաները.... Այդ երկրին մէջ տեսած եմ ուրիշ օրինակելի սովորութիւնները՝ աշխարհականներու, կղերիկոսներու, վանականներու միջն: կը կարծեմ թէ հազուագիւտ պիտի ըլլար մեր երկրին մէջ գտնելը» (անգ, էջ 182):

Օտար եւրոպացի կրօնաւորի մը այս հակիրճ և ականատեսի վկայութիւններն իսկ բաւական են ցոյց տալու թէ որքան կանոնաւոր ու աւանդապաշտ Հայրապետանոց մըն էր՝ զոր կը վարէին ԺԴ: զարուն Հռոմէլայ նստող մեր կաթողիկոսները, Արեւելիան Հայրաստանի զանազան կեդրուններու մէջ տեղափոխուած կաթողիկոսարաններու աւանդական կարգապահութեամբ, աւելի հետամուռ մաւորական զարգացման:

ԱՐՏԱՒՐՈՉԻ ԱՐՔԵՊԻՄԿՈՊՈՈ

(Նարունակելի)



ՄԻԱԺԱՄԱԿ ՄԱՄՈՒԼԻ ՑԱԿ ԵՆ

ԱՐՏԱՒՐՈՉԻ ԱՐՔԵՊԻՄԿՈՊՈՈ

Փարիզի մէջ. —

1. — Պատմութիւն Հայէսի Հայոց, Երրորդ հատոր (Քննական):

2. — Մայր Ցուցան Հայերէն Ենուագրաց Եւրոպայի Մամաւորներու (Ա. հատոր):

3. — La Vie et la Culture Arménienne d'Alep au XVII^e Siècle (Երկրորդ սպազրութիւն):

Վենետիկի մէջ. —

4. — Ընդարձակ Բառարան Սուրբ Գրոց, պահպապարդ, Ա. հատոր:

Մարտէյի մէջ. —

5. — Արամեանի եւ կեղոնականի Աւուցիչներ (Տակամին Թամմ Թիւատակներ) պահպապարդ:

Ապսուրանցի համար զիմել հեղինակին:

15, Rue Jean Goujon, PARIS - 8^e

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ

ՖՐԱՆՍԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ԵՐԵՔ ՍԻՒՆԵՐԸ

Փարձել տարազը տալ և իբր բանալին հոգիներու այս զարմանալի վերկառուցումներուն, ատիկա մեղի կը թուի յանդուզն, անկարելի նոյնիսկ: Գործադրուած ֆակէ մը, այս մեթոտը թոյլ չտար որ սահմանես զինք, բաւական է երր կարողանաս անոր մէկ նկարագրութիւնը տալ: Անոր համար որ կատարելութեան այդ կէտին, երր քննադատութիւնը կը չփոթուի արուեստին հետ, կ'ըլլայ ինքն խսկ արուեստ մը: Անիկա այլևս միայն մտաւորական կարողութիւններու կրթանք մը չէ, է նաև արտայայտութիւնը ամրող հոգիի մը: Ան կը դադրի ըլլալէ կիրառութիւնը, կատարուած առաւել կամ նուազ տաղանդով, գրական երկերուն, որոշ սկզբունքներու, որոշ վարդապետութեան մը, կամ, աւելի պարզօրէն, որոշ մեթոտի մը: Ընդհակառակը, ան կ'երեւի որպէս ընթացք մը ըլլազգական և ինքնարեր մտքի մը որուն ուրիշ միտք մը տուած է ցնցումը, և որ, գրաւուած իր նիւթով կը բարձրանայ բնականօրէն մինչև ճշգրիտ վերաբազրութիւնը մօտելին, ի՞նչ, մինչև սքանչելի ստեղծումը կենդանի պատկերի մը: Balzac-ին ստեղծած անձնաւորութիւնները, կ'ըսեն, կը մրցին քաղաքային վիճակին (état-civil) հետ, ֆակէին կենդանագիրները, իրենց ճշգրութեամբ, ճշգրտութեամբ, քանդակով, մտերիմ կեանքով որ զիրենք կը վարէ, մրցում կ'ընեն իրական անձերուն զորս կը նիրկայացնեն:

Ի՞նչ ձեւով կ'աշխատի քննադատը, այսինքն ինչպէս կը վարուի իր մենագրութիւններուն պատրաստութեան, իր ուսումնասիրութիւններուն կազմութեան մէջ: Victor Giraud-ն որ ճանչցաւ վարպետը, զայն մեղի կը ցուցնէ, իր Maitres de l'heure-ին հրաժեղ մէկ էջովք, սա ձեւով՝

«Պր. Ֆակէն նախ կ'առնէ իր հեղինակին վրայ քանի մը փութկոտ ծանօթու-

թիւններ կենսագրական կամ մատենագրական: Յետոյ կը փակուի ատեն մը անոր երկերուն հետ, ուշադրութեամբ կը կարգայ զանոնք, ու և է տպագրութեան մէջ, սոթե կ'առնէ, բայց մանաւանդ կը փորձէ իւրացնել ա'յնքան ամբողջապէս որքան կարելի է բովանդակ հիւթը տպագրուած այս երկին: Այդ ընելէն ետք, կը դոցէ գիրքիրը, և կ'երազէ, կը վերլուծէ՝ իր ընթերցումներուն՝ իր վրայ ըրած տպաւորութիւնը, կը ջանայ պատկերացնել, կարելի ճշգրտութեամբ, մտաւորական և բարոյական անձնաւորութիւնը մարդուն որուն գիրքիրը կարգաց, անոնցմէ քաղած բազմապատիկ իր տպաւորութիւնները կը կապէ անոնց խորունկ պատճառաներուն: կը փորձէ թափանցել անոնց ներքինին, տարբաղադրել փափուկ մեքանիզմը անոնց խառնւածքին, նկարագրին, մտածումին: Եւ երբ անոնց մասին գրած բոլոր հարցումներուն պատասխանեց, երբ կը կարծէ անոնց լաւ թափանցած ըլլալ և զանոնք լաւ հասկցած, երբ իր ներսը անոնց պատկերը բաւական յստակ է, այն ատեն, աչքերը յառած այդ պատկերին, կը ջանայ զայն ամբարցնել թուղթին վրայ. կը վերակազմէ կերպով մը մեր աչքերուն տակ, այնպէս ինչպէս զանոնք կ'ըմբռնէ անշուշտ, այդ հոգին, այդ մտածումը, այդ երկը: Տարբաղադրելէ ետք վերստին կը բաղադրէ»:

Քննադատին աշխատելու վարմունքը այս ձեւ պատկերելը ճիշտ է: Ան կը համաձայնի ոչ միայն աշխատանքին արգիւնքներէն մեր ճանչցածներուն հետ, այսինքն անկէ ելած ուսումնասիրութիւններուն հետ, այլ նաև քանի մը անուղղակի խոստովանանքներուն հետ զոր մը միակէն կ'ընէ, յանձնարարելու ատեն, իր երկերէն մէկուն մէջ, կարգալու որոշ ձեւ մը որ յայտնապէս իրենն է՝ «իմաստասէր մը կարգալու ատեն մեր փնտուածը խորհելու հաճոյքն է զոր ճաշակած պիտի ըլլանք հետեւելով հեղինակին ամբողջ մտածման, և մերինին, խառնուած անորինին, և անորինին, որ կը գրգոէ մերինը, և մերինը մեկնելով անորինը...»: Ինչ որ ֆակէն մեղի կ'ըսէ իմաստասէրներու ընթերցումին մասին, կը քննադատական ընթերցումին մասին — հեղինակներուն ընդհանրապէս:

Այսպէս հետապնդելէ ետք, ուշադիք, գանդաղ ընթերցումով մը, հեղինակի մը մտածումին ամբողջ իւրացումը, անոր թափանցելէ ետք ամենէն ծածուկ ծալքերուն մէջ, ֆակէն կը պարզէ իր հետախուզութեան արդինքները:

Այս պարզումին կարգը միշտ նոյնը չէ ճշտիւ, կը կրէ ձեւափոխութիւններ ուստումնասիրուած նիւթին բնութեան համեմատ և կը յարմարի պահանջներուն քըննադատը կը զգուշանայ նիստելու նոյն կաղապարին մէջ, բանաստեղծի մը վերաբերեալ ուսումնասիրութիւնն մը, բարոյագէտի մը կամ իմաստասէրի մը մասին յօդուածի մը հետ: Կարելի է սակայն նշմարել որոշ միօրինակութիւն մը՝ քննադատէն ընդհանրապէս որգեգրուած ծրագրին մէջ պարզելու համար իր գաղափարները: Զանց ընելով մանրամասնութիւններ, կարելի է բաժնել՝ Ֆակէի ամէն մենագրութիւն՝ երեք մասի, առաջինը կը վերաբերի մարդուն, երկրորդը՝ գործին, երրորդը՝ ազդեցութեան: Այս մասերէն իւրաքանչիւրը, անհաւասար կարեւորութեամբ, կը պարունակէ շատ մը դլուխներ՝ երբ ֆակէն կը գրադի մարդով, ուշադիք է նախ՝ կարճ կերպով պատմելու անոր կեանքը: Կ'ընէ այդ իրը խզճի գործ, առանց պնդելու, զոհանալով ներկայացնել միայն կարճ ամփոփում մը ամենէն կարեւոր եղելութիւններու կեանքի մը որ — մարդ կը զգայ այդ — զինք շատ չշահագըրգուեր ինքն իր մէջ, եթէ ամբողջապէս զանց շառնէր կենսագրական ամէն ցուցմունք, անոր համար որ, երբեմն հեղինակի մը կեանքը կրնայ իրեն մատուցանել թանկագին նշմարներ անոր նկարագրին վրայ: Գրագէտին նկարագիրը, արգարե, զինք աւելի կը գրաւէ: Կը յամենայ զատուրոշելու անոր կազմական տարրերը և անոնց առնչութիւնները: Քննադատը կ'անցնի յետոյ, սովորաբար, հեղինակին ընդհանուր գաղափարներուն ուսումնասիրութեան, ինչ որ զինք կը տանի երկին վերտունումին: Երկով զրադելու ատեն, ֆակէն աչքէ կ'անցէ ուսումնասիրուած հեղինակին զլխաւոր գրութիւնները, զորս կը գնահատէ անոնց արժէքին տեսակէտէն և զորս կը փորձէ կապել գրագէտին նկարագրին զանազան կերպարանքներուն և անոր ընդհանուր գաղափարներուն: Այսպէ-

սով կը գծէ գրական դիմագիծ մը, երբ հարցը կը վերաբերի մանաւանդ արուեստագէտի մը, կամ կենդանի պատկեր մը բարոյական կամ իմաստասիրական դրութեան մը, երբ իր վերլուծած մատածութեան մըն է: ԱՌ իրեն կը մնայ եղբակացնել. կ'ընէ այդ սովորաբար, տալով համութային գաղաստան մը մարդուն և երկին վըրայ, ցոյց տալով անոնց ազգեցութիւնը յաջորդ գարերու գրագէտներուն վրայ, և անոնց գրական ճակատագիրը:

Ահաւասիկ, օրինակի համար, ստորաբաժանումները յօդուածին զոր ֆակէ կը յատկացնէ Voltaire-ին:

- I. Մարդը
- II. Անոր մեկին դարձուածքը
- III. Անոր ընդհանուր գաղափարները
- IV. Անոր գրական գաղափարները
- V. Անոր գրական արուեստը
- VI. Անոր արուեստ «երկրորդական սեւերու» մէջ
- VII. Եղբակացութիւն:

Ահաւասիկ, տակաւին Chateaubriand-ին վրայ յօդուածին ստորաբաժանումները՝

- I. Անոր կեանքը
- II. Անոր նկարագիրը
- III. Անոր ընդհանուր գաղափարները
- IV. Անոր գրական գաղափարները
- V. Անոր հանճարը
- VI. Անոր ոճը:

Կը տեսնուի, ինչպէս որ քննադատին աշխատելու մեթուրը պարզ և հեշտ է, այնպէս ալ պարզելու անոր կերպը մասնաւոր և յատկանշական ոչինչ ունի իր յստակութենէն զատ:

Կարեւորը ուրիմն, ոչ ֆակէին ինչպէս աշխատիլն է, ոչ ալ ինչպէս պարզելը, այլ՝ այդ աշխատանքին արդիւնքը, այսինքն ինքնատիպ վերակառուցումը հեղինակի մը անձնաւորութեան, ինքնատիպ կերպը որով ան վերստին կը մտածէ անոր երկը:

Այս տեսակէտով ան ապացոյցը կուտայ հոգերանական շատ մեծ թափանցողութեան: Անջատումի հազոււագիւտ կարողութեամբ մը օժտուած չշատանար քըննելով, իրը արուեստակը մը, այս ստորական հոգին, օդէն բանելով անոր բարդ գացումներէն մին, զայն վայելելու հա-

մար հետաքրքրօրէն, վայրկեանի մը համար գողնաւով նուրբ գաղափար մը, անով հեշտանալու համար, հոգ չէ թէ ետքէն արհամարհանքով գայն նետէ, իրբե կրաթը ծծուած նարինջ մը: Հեռու ատկէ: Ան կը թափանցէ գանդաղօրէն, բնական ընթացքով մը և անարգել, օտարական զգայնութեան և մտածումին: Հոն կը յամենայ երկարօրէն, հեշտանքով: Կը զննէ անոր ամենէն մութ անկիւնները: Տեսակ մը կերպարանափոխութիւն կը կատարուի: Քը հաղատը գրեթէ անջատուած իր եսէն, կ'ապրի հեղինակին կեանքով: Այսպէս փորձելէ ետք, եգական փորձառութեամբ մը, այդ հեղինակին գաղափարներուն քանակն ու որակը, այդ կերպով վերզգալէ ետք անոր զգացումներուն թրթուցումը, վայելէլէ ետք այդ օտարական երեւակայութիւնը իրբե իրենինը, ֆակէն կ'ամժփոխուի, կ'անջատուի և կը խելարերի: Լքումին կը յաջորդէ քննադատութիւնը: Պոխառեալ կեանքով մը ապրելէ ետք, զայն կը գատէ, կու գատելու համար պէտք է վերաշինելու Եւ որովհետեւ ամէն շինութիւն համեմատութիւններու ճշտորոշում մըն է, ահաւասիկ մեր քննադատը հանելու վրայ է, հեղինակի մը բարոյական և մտաւորական բարդոյթէն, ցայտուն գիծը, մեայուն մասնայատկութիւնը, «տիրական կարողութիւնը: Երբեմն կը նկատէ ոչ թէ միակ մէկ, այլ շատ մը կարողութիւններ, հաւասարապէս ուժով, նոյն կամ ներհակ ուղղութիւնով: Հարց է, այն ատեն, որոշել առնչութիւնները այս կարողութիւններուն, ինչպէս նաև անոնց համեմատութիւնները, և հեղինակին միւս հոգեբանական ձգտումները: Այս առնչութիւններուն վերլուծումին մէջ ֆակէն կը շուալէ իր նրամտութեան գանձերը:

Ցաջորդական և բազմապատկեալ այս կուտեսերէն, մանրակրիտ և յարատե այս աշխատանքէն ի՞նչ պիտի ելլէ:

Ցոյց տուինք արդէն. ատկէ կ'ելլէ դրութեան մը վերակազմութիւնը, կամ գրական կենդանագիր մը, այսինքն վերակազմութիւն մը գարծեալ, բայց այլ ձեւով, որ ա՛լ մտաւորական չէ միայն:

ԱՄՓՈՓԵՑ

ՊԱՐԳԵՒ ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԻՍԵԱՆ
(Նարունակելի՝ 12)

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

ԱՅՐԻՎԱՆՔ

ԿԱՄ

ԳԵՂԱՐԴԱՅ ՎԱՆՔ

■

ՏԵՂԱԿՐՈՒԿԱՆ. — Այրիվանքը կը գտնուի Այրարատ նահանգի, Մազաղ գտառուի, Գասնոյ ձորին մէջ. կը կոչուի նաև Թեղարզայ վանի, որովհետեւ Ս. Գեղարդը հոն պահուած է երկար ժամանակ (ԺԳ-ԺԲ դար), Ան կը պարունակէ եօթ եկեղեցիներ, որոնցմէ հինգը վիմափոր: Այդ պատճառաւ է որ այս մենաստանը յորջորդըւած է Այրիվանք:

ԴԱՄՄԱԿԱՆ. — Այրիվանքը մին է Հայաստանի այն վանքերէն որ արժանացած է բազմաթիւ ուսումնասիրութեանց, որոնց զիսաւորներն են.

1. — Սոբրաբրունիչն Այրէ Վանաշ, ըԱտեփանոս Վրդ, Միսիթարեանցի, Վաղարշապատ, 1873, էջ 96:

2. — Այրբառ, Ալիշանի, Վենետիկ, 1890, էջ 334-351:

3. — Խուբանէն, Գ. Արք. Յովսէփեանի, Երուսաղէմ, 1944, Բ. Հատոր, էջ 49-136:

Այս և ուրիշ աղբիւրներէ քաղելով կը ներկայացնենք Այրիվանից առաջնորդներու համեւեալ ցանկը, կցելով նաև ինչ ինչ յիշատակներ՝ պատմական անձերու և անցքերու:

Այրիվանքը, յետնագոյն մատենագրական աւանդութիւններու համաձայն, կիմնըւած է Ս. Գրիգոր Լուսաւորչէն: Հոս հանգստացած են Մեծն ներսէս և Սահակ Պաթեւ կաթողիկոսները:

731 թուին կը յիշատակուի Այրիվանից միաբան Գրիգոր քահանայ Գոզիկ, երաժիշտ. — Յովսէփեանց, Միս. Այրիվանեցի, Երուսաղէմ, 1931, էջ 17-8:

839 թուին Յովհաննէս Ե. Պայեցի կաթողիկոսը պահ մը հոս կ'առանձնաւայ. — Օրմի. էջ 168:

923 թուին Նըսր ոստիկանը կը կողոպ-

տէ. Այրիվանքը, յափշտակելով ի միջի այլոց սրբազան գրքերը.— Յովհ. կթղ. կզ.:
1. — Գրիգոր Առաջնորդ, 1177—1191 ?
— իր օրով, 1181ին, Մտեփանոս կթղ.
Աղուանից, կը միաբանակցի Այրիվանքին.
— Այրարատ, էջ 343—4:

1200 թուին Զաքարեան հայ իշխանները կը գրաւեն Այրիվանքը և ըրջակայ գաւառները:

2. — Բարսեղ Միայնաւոր, 1214. — կը վնուի մեծափառ կաթողիկէն՝ աշխատութեամբ եղբարց. — Շահսաթ. Բ. էջ 284:

1240—50 թուականներուն Պռոշ մեծ իշխանը կը գնէ Այրիվանքը հւանէ Աթաբէկի որդի Աւագէն, իր տոհմին զերեզմանատուն դարձնելու նպատակով:

1256 թուին կը նորոգուի Ս. Աստուածածին եկեղեցին:

1268ին Պռոշ իշխանը շինել կուտայ Ս. Գեղարդի պահարանը:

3. — Դաւիթ, 1278:

4. — Միհրար Եպու. Այրիվանեցի, 1278 ?—մ. 1290: Ծանօթ հեղինակն է սա: իր մասին տես Գ. Արք. Յովհէփեանց, Մ. Այրիվանեցի, Երաւանչէմ, 1931:

1288 թուին Պապաք, Պռոշի որդին, շինել կուտայ ժայռափոր ժամատուն մը կամ մատուռ մը յանուն Ս. Սարգսի. — Շահսաթ. Բ. էջ 287:

1387 թուին Այրիվանք կ'այցելէ Գրիգոր Խլաթեցի Մերենց:

5. — Սիմեոն Քաբունապէս Այրիվանեցի, չ 1458. — կը վերանորոգէ վանական կարգ ու կանոնը. — Հայպ. էջ 569:

6. — Ստեփանոս Միայնակեաց, 1429. — Խաղը. Բ. 123:

1441 թուին Թովմայ Մեծոփեցի կ'այցելէ Այրիվանք:

7. — Յովիաննես Եպու. Պոռչեանց, 1475—մ. 1493. — Թ. Աղքար, Բ. էջ 304:

8. — Բարսեղ Եպու. Պոռչեանց, 1493. — Թ. Աղքար, Բ. 304: Խաղը. Բ. 128:

9. — Աստուածուուր Եպիսկոպոս, 1603—10. — Առ. Դաւիթեցի, էջ 47—8:

10. — Յովիաննես Եպիսկոպոս, 1629. — Խաղը. Բ. 130:

11. — Դաւիթ Եպու. Պոռչեանց, 1635—մ. 1675. — իր օրով Տփղիսեցի Սուէլ Զիթաղեան կը նորոգէ վանքի կաթողիկէն. — Այրարատ, էջ 340: Խաղը. Բ. 130—1:

Հոս կ'այցելէ 1655ին Եւրոպացի առաջին ուղեւորը՝ Թավեռնիէ ֆրանսացին:

12. — Ստեփանոս Եպու. Պոռչեան, 1675—մ. 1679. — Նախորդին եղբայրն է. — Խաղը. Ա. 257—8: Բ. 128, 132:

Վանքը կը կործանի Երկրաշարժէն 1679 Յունիս 4ին. — Դիւան Հայոց Պատմութեան, Գ. էջ 792:

13. — Դաւիթ Եպու. (Փոքր) Պոռչեան, ծ. 1655. 1679—մ. 1705. — Երկրաշարժէն վնասուած վանքը կը նորոգէ. վերստին չինել կուտայ Ս. Գեղարդի պահարանը, 1687ին, պահելով Պռոշի արձանագրութեան պատճէնը. — Այրարատ, էջ 339: Միիթարեանց, էջ 46 ծանօթ . . .

Իտալացի Ճեմելլի ուղեւորը վանք կ'այցելէ 1694 Յունիս 2ին:

Դաւիթ Եպու. արծաթէ պահարան մը չինել կուտայ Նոյեան տապանի տախտակի կտորին համար, 1698ին. — Միիթարեանց, էջ 81: Խաղը. Ա. 258—267:

14. — Դանիէլ Վրդ. Պոռչեան, 1705—

15. — Խաղը. Ա. 261, 268: Բ. 133:

15. — Եղիսակ Վրդ. Նորեցի, 1733. — Խաղը. Բ. 134:

16. — Պետրոս Զահկեցի, 1733—51. — Զամբռ. էջ 273: Խաղը. Բ. 134:

17. — Ղումկիանոս Վարդապէտ, 1763—6. — Զամբռ. 274: Խաղը. Բ. 136: Դիւան Հայոց Պատմութեան, Գ. էջ 52, 320, 503:

1811 թուին այցի կուգայ Անգլիացի Մորիէր. — Յովհ. Յակոբեան, Աւգեգութիւններ, Հայոց Զակոր Զ. էջ 348—50:

1819 Հոկտ. 27ին կ'այցելէ Անգլիացի Ոսոբերտ Կեր Պորտըր. — Նոյն, էջ 810—13:

1834 թուին կ'այցելէ Հելուհետացի Տիւպուա և կը քննէ վանքին շինութիւնները:

18. — Յովիաննես Վրդ. Նախորդեանցի, 1834—40. — կը ձեռնարկէ վանքի նորոգութեան, բայց չաւարտած վրայ կը հասնի Այրարատի մեծ երկրաշարժը, 1840 Յւլ. 2, և չատ վեասներ կը պատճառէ. — Շահսաթ. Բ. էջ 289: Միիթարեանց էջ 54:

19. — Մարտիրոս Վրդ. Վաղարշապատցի, 1841—մ. 1844, որ քանի մը միարաններով հոն կը հաստատուի և կը ձեռնարկէ վերաշնութեան: Թաղուած է անդ. — Միիթարեանց, էջ 55:

20. — Միհայէլ Վրդ. Զամոյեանց (Յա-

րութիւննեան), Տգիսիսեցի, 1850-71. — Կը կատարէ զանազան նորոգութիւններ. — Այլարատ, էջ 349.

21. — Ծափայիլ Վ.րդ. Տեր Տիմարեռական, 1871-3: Իր օրով, Տ. Գէորգ Դ. կաթողիկոսի հրամանաւ կը կառուցաւի զպրցմը. — Մխիթարեանց, էջ 55.

22. — Վարդան Վ.րդ. Վարդանեան, 1881:

23. — Մատքու Վ.րդ. Անելիւան, 1932:

24. — Յովհաննես Մ. Վ.րդ. Հիւսեան, 1934:

ՄՃԱԿՈՒԹՈՅԹԻՆ. — Այլիվանքը մշակութային կարեւոր գործունէութիւն ունեցած է իր զարաւոր գոյութեան զանազան չրշաններուն: Ամենափայլուն գարը եղած է ԺԿ. ը. երր բացի զրչութեան աշխատաւորներէն տուած է նաև հեղինակներ: Ահաւասիկ ամփոփ կերպով ինչ որ ծանօթ է մեզի Այլիվանքի զրչի մշակներէն:

Ա. — Փիլիպպոս Քահանայ, Գրիչ, 11-90ին օրինակած է Տօնապատճառ մը. — Շոշակաթ, էջ 196-7:

Բ. — Յակոբ Քահանայ, Կազմող, 11-91ին կազմած է վերոյիշեալ Տօնապատճառը:

Գ. — Աբէլ Գրիչ, 1217ին օրինակած է Աւետարան մը. — Խաղը. Բ. 88:

Դ. — Սարգիս Նկարիչ, 1217 թուին նկարագրագած է վերոպրեալ Աւետարանը:

Ե. — Ստեփանոս Կազմող, 1217ին կազմած է սոյն Աւետարանը:

Զ. — Յովհաննէս Վրդ. Գառնեցի, Հեղինակ, ճգնակեաց և հրաշագործ, մեռած 1263ին. — Կիր. Գլխ. ԾԲ.: Դիւան, Ժ. էջ 43, Դաւիթ Յազիչեցի: Խաղը. Բ. էջ 97-104: — Իր երկերէն յայտնի են.

1. Ալորազիրէ, տպուած Վենետիկ, 1911:

2. Խուտական գրուածքներ:

3. Առալիք. — Կար. թ. 786 գ:

4. Թուլք առ Սարգիս քահանայ:

5. Ցիսուս Միածին սկսուածքով շարական մը. — Ամասունի, էջ 188-9:

6. Սալմոն, գրած է Հաղբատի մէջ, Յովհաննէս Սարկաւագ Վարդապետի ընտիր օրինակէն. — Հայապատում, էջ 460:

Է. — Մխիթար Եպս. Այլիվաննցի, Գրիչ եւ Հեղինակ, ծ. 1222-մ. 1291: — Իր գործերէն յայտնի են հետեւեալները.

1. Պատմութիւն Հայոց, Հրատ. Մ. Եմին, Մոսկվա, 1860, էջ 69:

2. Յուցակ Մատենից Ս. Գրոց, տպ. Արարատ, 1895, էջ 408:

3. Պատմ. Վարուց Սեփանոսի Սիւնեաց նպիսկապոսի, տպ. Սիւն, 1931, էջ 214:

4. Գանձէ, թուով 21, որոնց ժողովածուն կազմած է 1287ին:

5. Ալոր Վասն Հիւանդաց. — Կար. թ. 21 գ: թ. 530 ը:

6. Կանոն Նոր Գիրք Օրհնելոյ. — Զեռ. էջ թ. թ. 3987: Խաղը. Բ. էջ 115-6:

7. Ճառընթիր մը մեծագիր և ճոխ, Ղոր օրինակած է 1280-86 թուականներուն. — Կար. թ. 924: Յովհէփեանց, Մխ. Այլ. էջ 3-4:

Բ. — Սարգիս Գրիչ եւ Ծաղկող, 1280-87: — Օրինած է Մխ. Այլիվաննցիի Ճառընթիրին սպարզ և հասարակ, գծական զարդագրութեան մէջ: — Յովս., Մխ. Այլ. էջ 2:

Թ. — Դաւիթ Քահանայ, Գրիչ, որդի Վարդանայ և Հափսիմեայ, աշակերտ Ենովը միայնակեցի. օրինակած է

1. Մատոց, 1423ին. — Նօտարք էջ 73: թ. Ալբար Ա. 233. Բ. 339: Արարատ էջ 357:

2. Հաւախանոյ. — Կար. թ. 530: Կը պարունակէ ի միջի ալոց Հազարվանից մողովի և Մահմանք օը. — Շողակաթ, էջ 39 և 41:

Ժ. — Մեսրոպ Քահանայ, Գրիչ, 1428էն քիչ առաջ ձեռնարկած է օրինակելու Յայսմաւուրէ մը. Սիմէն Այլիվաննցիի հրամանով. — Հայպ. 569:

ԺԲ. — Մատթէոս Աբեղայ, Գրիչ, 1447-69: — Այլիվանքի մէջ օրինակած է:

1. Շարական, 1447ին. — Քարամանց, Յ. Զեռ. թ. 37:

2. Յայսմաւուրէ, Արթուր Մահմասի միայնակեցի համար. — Խաղը. Բ. էջ 124-6:

3. Տարեզիր = Ճառց, 1459ին, Աստբաւածառուր Մահմասի Աբեղային համար. — Խաղը. Բ. էջ 126-7: Գ. 143-4:

Հետագայ տարիներուն զի՞նքը կը գրանքնենք Եղուարզի մենաստանին մէջ: Այս զանազան ձեռագիրներ կ'օրինակէ:

ԺԲ. — Յովհաննէս Եպիսկոպոս, Գրիչ եւ Ծաղկող, 1458-86. Կղքայր Ստեփանոս

եպիսկոպոսի և պր. Հայկազնի, աշակերտ
Մատթէոս զրչի: Օրինակած է,

1. Մատոց, 1458ին, երբ տակաւին
արեղայ էր, ի վայելութե Յակոբ քահա-
նայի: — Խաղը. Բ. 126: Գ. 141.

2. Յայսմաւուրք, 1486ին. — Խաղը.
Գ. 121-3:

ԺԴ. — Ստեփանոս, Նկարող եւ Կազ-
մող, 1459-93, ունի եղբայր մը Հայրա-
պետ անուն: Իր գործերն են,

1. Տարեգիրք = ձառց, 1459ին ծաղ-
կած, նկարած և կազմած է Մատթէոս ա-
րեղայի օրինակած Տարեգիրքը. — Խաղը.
Գ. 143-4:

2. Աւետարան, 1493ին օրինակած է,
ցանկութեամբ Համանգուլ անուն հաւատա-
ւոր կնոջ. — Թ. Աղքար, Բ. 304:

ԺԴ. — Տէր Ալէքսանոս, Շաղկող եւ
Կազմող, 1486ին ծաղկած և կազմած է
Յոզէ. Եպիսկոպոսի օրինակած Յայսմաւուր-
քը. — Խաղը. Գ. 123:

ԺԵ. — Հայրապետ Դրիչ, 1493ին մաս-
նակցած է իր եղբօր Ստեփանոսի օրինա-
կած Աւետարանի արտագրումին. — Թ.
Աղքար, Բ. 304:

ԺԶ. — Յովհաննէս Վարագեցի, Կազ-
մող, 1604 թուին կը նորոգէ Մխ. Այրիվա-
նեցի մեծ Ճանապարհը. — Խաղը. Բ. 129:

ԺԷ. — Սուրբիս Երէց, Դրիչ, 1707ին
օրինակած է Դրիչ Պարապմանց. — Կար.
Թ. 1754:

ԺԸ. — Տէր Աստուածատուր Ալլարե-
րիցի, Դրիչ, որդի Սուրբիս Երէցու. 1707ին
աւարտած է Պարապմանց Դրիչի ընդօրի-
նակութիւնը. — Խաղը. Գ. 136-7.

Ն. Գ. ԾՈՒՑԱԿՈՒՆ



Քենթրուպրիի Արքայիսկոպոսն 1949-ի
Դեկտեմբերին գրուած այն նամակը, ու
սացուած ըլլալով չկրցան զետեղել Հան-
գուցեալ Պատրիարքի նուիրուած մահագրա-
կան թիւին մէջ: Եր կարեւորութեան նամա-
շէին կինար զանց ընել զան, եւ այս թիւով
կը ներկայացնենի մեր յարգոյ ընթեցող-
ներուն:

LAMBETH PALACE, S. E. I

December, 1949.

His Grace the Locum Tenens
of the Armenian Patriarchate of Jerusalem,
St. James' Convent,
Jerusalem, Via Amman, Transjordan.

Beloved Brother in Christ,

With sorrow I heard the unexpected
tidings of the death of His Beatitude, Guregh
II. May God grant him an inheritance among
the saints in light, and to the Church of the
Armenians in Jerusalem a worthy successor.
For unto us a Child is born. The Christian
people of England join with their fellow
Christians throughout the world in rejoicing
at the manifestation of our God and Saviour
Jesus Christ. He was born of a pure Virgin
to bring the true light and life to all mankind.
He came in lowliness as the son of a peasant,
that he might enrich all kindreds and peoples
with the fruits of his loving kindness. He
traced his line from the royal house of David,
to show that he alone is Lord of all the world.

In the serene joy of His first coming
and in solemn hope of His second advent to
judge the world in righteousness, I greet Your
Grace praying that the blessing of Christ may
descend in fullest measure upon yourself, upon
your clergy and the faithful people whom
God has placed in your spiritual charge.

I remain,

Your Grace's loving brother in Christ.

GEOFFREY

Archbishop of Canterbury,
Primate of All England and Metropolitan.

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

Զ 0 3 4 ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

Ա. Է Ջ Մ Ի Ա Յ Ն Ի Ն

Աւրախուրեամբ եւ ընտակալալուրեամբ սասցած ենի զոյզ հեռազիրներ Ս. Էջմիածնէն: Մթի՛ Ամենայն Հայոց Մրգնագոյն Կարողիկոս Տ. Տ. Գեղոր Զ.-ին, որով կը ընուհաւորէ Նոր Տարին եւ Ս. Մայունով Ս. Արքույս Միաբանուրեան եւ պաղեսինահայուրեան, իսկ միւսը Գեղագոյն Հոգեւոր Խորհուրդէն, որով կը հասնանգուիրներ 1950 տարւոյ ընթացքին կատարել Ամենայն Հայոց Հայրապետի 80-ամեայ յորելեանը:

Ասորեւ կուտանի զոյզ հեռազիրները բարգմանաբար:

Երեւան

Տ. Տեղակալ Եղիշէ Վրդ. Տէրտէրեան

Պատրիարքարան Հայոց Երուսաղէմի

Ընդունեցէք մեր շնորհաւորութիւններն ու օրինութիւնները Նոր Տարւոյ եւ Ս. Մայունան առթիւ եւ հաղորդեցէք նոյնը եկեղեցական դասուն, կրօնա-կրթական հաստատութեանց եւ մեր սիրելի ժողովուրդին:

ԳէՈՐԳ. Զ.

Տ. Տեղակալ Եղիշէ Վրդ. Տէրտէրեան
Պատրիարքարան Հայոց Երուսաղէմի

Ս. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհրդը, 1950 տարւոյ ընթացքին պիտի կազմակերպէ Վեհափառ. Հայրապետի 80 ամեայ յորելեանը: Յորելինական հանդիսութեանց կազմակերպումը Երուսաղէմի եւ շրջակայից մէջ կը վստահուի ձեզի: Մանրամասն տեղեկութիւնները նամակով:

ԳԵՐԱԳՈՅՆ ՀՈԳԵԼԻՈՐ
ԽՈՐՀՈՒՐԴԻ

Նորին Վեհափառութիւն Ապտալը բացուրի անհանգստուրեան առիրով փոխանակուած հեռազիրներ:

21/1/50

Ա Ե Ն Ե Կ Ա Պ Ե Տ

ՆՈՐԻՆ Վ.Ե. Ա.ՊՏԱԼ. Շ.Ա.Դ.Ա.Ա.ՈՐԾ

Պ.Ա. Ա. Տ. Ի. Ե. — Թաւառ - Երաւանի:

Իոր վշտով իմացանի Նորին Վեհափառութիւն անհանգստուրեանը. կը մաղրենի շուտափոյր ապահինում եւ կ'ազօրէնի, ամենակարող Աստուծոյ բոխանրակ հայ հասաւադրութեան մէս միասնաբար, եւ բամկացին կհանինի հանաւ:

Տեղապահ
Եղիշէ ՎԱՐԴԱՊԵՏ

21/1/50

Գ.Ե.Ր.Ա. Ճ.Ն.Ո.Ր.Հ

ՏԵՂ.Ա.Պ.Ա.Հ. ՀԱ.Յ.Ա.Պ. ՊԱ.Տ.Ի.Ա.Ր.Ո.Ւ.Թ.Ե.Ա.Հ.

ԵՐՈՒՍԱԼԵՄ

Զեր հեռազիրը ներկայացուցի Նորին Վեհափառութեան. Ե. Վեհափառութիւնը, շնորհայսուրին կը յայտնի Ձեզ, Զեր մասուցած բանեւադրութիւններուն Իր առողջուրեանը հանաւ:

Սենեկապետ

ՀԱՇԻՄՄԱԿԱՆ ԹԱԳԱԼՈՐՈՒԹԵԱՆ

ԳԵՐԵ. ՄԱ.Մ.Ք. Ա.Ր.Բ.Ն.Պ. Ս.Ի.Ր.Ո.Ւ.Յ.Ա.Հ.

ԵՒ

ԳԵՐ. Տ. ԽՈՐԵՆ ԵՊԱ. ԲԱ.Ր.Ո.Յ.Ա.Ն.

ՄԵՐ ՄԷՋ

Ս. Արքույս Գերշ. Տեղապահ Հօր Կրաւով, Եղիպատի հայոց առաջնորդ Գերշ. Տ. Մայուրէ Ա.Ե.Բարս. Միրունան 17 Յունաւորին, իսկ Եփիլիս Հայրապետուրեան Գրան Խզու. Եւ լուսաւարապետ Գերշ. Տ. Խորէն Խզու. Բարոյին Յունաւուր 16ին, ճամանեցին Ս. Արքու, ճամանակցիութիւններ՝ Ս. Մերժութեանց մեր առաջնուրեանց, եւ կաստակու ձեռնուղրութիւններ՝ Ս. Արքույս հովանույն առև եկեղեցականուրեան պարտաւուած երիտասարդներու:

Յանուն Գերշ. Տեղապահ Հօր, եւ Ս. Արքույս Միաբան Հայրեւուն, կը յայտնին շնորհակալուրին մեր սիրելի Մրգազան եղբայրներուն, եւ կը մաղրենի իրենց երկու եւ խաչառող կեանի, հասնելու նոհաւակ մեր ճագովուրդի հոգեւոր եւ ազգային կարիքներուն:

ԶԵՄՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. ԱԹՈՌՈՅՑՈ

ՀԱՎԱՆԻՑՈՅՑ ՆԵՐՔԵՒ

Ա. — ԶԵՄՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԿՈԽԱԿՐՈՆ ՔԱՀԱՆԱՅԻ

Ա. Աթոռոյց Տեղապահ՝ Գերշ. Հօր կարգադրութեամբ և Պատ. Տնօրէն ժողովոյ որոշմամբ Ա. Աթոռոյց Միաբանութեան թիւին վրայ աւելցաւ նոր արեղայ մը, Ցունուար 22ի Կիրակին տեղի ունեցած ձեռնադրութեամբ։ Նորընծան Բարեհնորն Տիրացու Պետրոս Սրկ. Դաշնանձեան, եկած է կ. Պոլսէն իրք ժառանգաւոր սան փոքրիկ տարիքին, աւարտած ժառանգաւորաց վարժարանի քառամեայ զասընթացքը և ձեռնադրուելէ ետք սարկաւագ, շարունակած իր ուսումը Ընծայարանի երեք տարիներու բարձրագոյն զասընթացքը անցնելով, և աւարտած զայն երկու տարիներ առաջ։

Պաշտօնինի ժամանակու տագնապը, և Հանգուցեալ Ա. Պատրիարք Հօր հիւնդութիւնը եղան պատճաններ, որ Տիրացու Պետրոս չկարենար Ընդունիւ արեղայական ձեռնադրութիւն և ըսպասէր յարմարագոյն և լաւագոյն առիթի մը, տեսնելու համար իրագործումը իր Աթոռանուէր և ազգանուէր ձգտումին և փառաքներուն։

Պետրոս Դաշնանձեան ծնած է Պոլիս, Կէտիք փաշա թաղամասին մէջ, նախնական կրթութիւնը ստացած է Պէղպատեան և կեղրուական վարժարաններ։ 1940 նոյեմբեր 26ին կաւզայ Երուսաղէմ իրք ժառանգաւոր սան։ 1945 Դիկտեմբեր 11ին կը ձեռնադրուե սարկաւագ ձեռամբ Տ. Կիրեկ Ա. Պատրիարքի, և Ընծայարանի զարնթացքը կ'աւարտէ 1948ին, որմէ ետք, կը ժառայէ սրբատեղեաց մէջ իրք ճարպիկ ու նախանձախնդիր սարկաւագ, կ'օգնէ ժառանգաւորաց վարժարանի հոգեշնորն տեսչին, թեթեւ ցնելով անոր բեռը, և վերջին տարին կը ստանձնէ ուսուցչական պատասխանառու պաշտօն ևս, զասւանդելով հեկեղեցական, ու պատմական զասւեր ժառանգաւորաց փոքր զասարանին։

Կուսակրօն քահանայութեան ուխտագիրը ստորագրելէ յետոյ, ըստ որոշման Տնօրէն ժողովոյ, Ցունուար 21ի նարատ երեկոյին հատարուեցաւ կոչումի սրբագրաւ կարզը Ա. Հրեշտակապետաց եկեղեցին մէջ, երբ առաջնորդութեամբ Գերշ. Տ. Խորէն նպա. ի, ու Տ. Տ. Սիրովը բէ և Հայկասեր վարդապետներու, նորընծայն տաճարի դռնէն մինչեւ զասի ատեանը կը յառաջնար ծնրաչք և կը յայտարարէր իր հաւատոյ զաւանութիւնը։

Ցաջորդ օր, Կիրակի, Գերշ. Տ. Մամբէր Ա. Արքապա. Սիրունեան, Կատարեց քահանայական ձեռնադրութիւն հանդերձ մատուցմամբ Ա. Պատարագի, Խարտաւիլակն էր Գերշ. Տ. Խորէն նպա. Բարյոյեան, Օհումի նուիրական պահուն, Պետրոս վերակոչուեցաւ Տ. Գարեգին, ի յարգանս

Կիւիկիոյ մեծանուն կաթողիկոսին։ «Ալլոյն» ատեն, Գերշ. Տեղապահ Հայրը և բոլոր հոգեւուական դասը համբաւութեցին ձեռնադրեալին ուժեալ հակատն ու աշը, «Հայց մերը ժամանակ, պատարագիչ ու ձեռնադրի Սրբազն Հայրը, խոսեցաւ խրատական դար սրտառուէ քարոզը, թելազրելով նորընծայեալին ըլլալ մշակ առանց ամօթայ, հոգեւորական լի հաւատեալ, սիրով ու ժառայութեան ոգիով։

Նոյն օրը, երեկոյեան ժամերգութենէն յետոյ, Ա. Յակոբեանց Մայր Տաճարի Ա. Խիսազրի մատրան մուտքին կատարուեցաւ վեղպատի ունութեան ու տրաչութեան արարողութիւնը, նորընծայ Արեգան Ա. Ստեփանոսի մատրան մէջ ընդունելէ ետք չնորհաւորական ինձականութիւնները Միաբարան վարդապետներու և եկեղեցակը ազգայիններու, առաջնորդուեցաւ Ա. Յարութեան Տաճար, անդ անցնելու համար քառասունքը իր պատրաստութեան օրերը պահքով ու աղօթքով։ Այս շրջանիս իրեն սւուցիչն ու վարժիչը պիտի ըլլալ Ա. Յարութեան Տաճարի տեսուչ Հոգ. Տ. Տրդատ Վրդ. Պէրպէրեան։

Բ. — ԶԵՄՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՍՈՒՐԿԱԼԱԳԱՅՑ

Քահանայական ձեռնադրութենէ քանի մը ուրեք յետոյ, Ցունուար 25ի երեկոյեան ժամերգութենէն ետք, Գերշ. Տեղապահ Հօր և Պատ. Տնօրէն ժողովոյ կարգադրութեամբ՝ Գերշ. Տ. Խորէն նպա. Բարյոյեան զպրութեան աստիճան տուաւ այն ժառանգաւոր սաներուն և երգեցիկ աղոց, որոնք կը ծառային ի Ա. Յակոր և այլ սրբատեղիներ, իրք ճամաւորներ։

Դպրութեան աստիճաններու չնորհաւաշխութենէն անմիջապէս ետք, կիսասարկաւագ ձեռնադրութեցան տիրացուներ՝ Գէորգ Զինչինեան, Եղիշ Զշշանեան, Վամիշապուհ Գապարաննեան, և Գեղամ Գաբրիկեան։

Այս չորս երիտասարդներէն առաջին երիքը, իրք ժառանգաւոր սաներ՝ երկու տարի առաջ աւարտած էին արգէն ժառանգաւորաց զասընթացքը և կը շարունակէին իրենց ուսումը, իրք Ընծայարանի սաներ, սպասելով յարմար առիթի մը, ընելու կուսակրօնութեան իրենց ուխտը և ընդունելու սարկաւագական աստիճանը։

Խէկ Գեղամ Գաբրիկեան, մեծացած ըլլալով Ա. Յակոբեանց վանքի շրջափակին մէջ, և ծառայած Ա. Աթոռոյց աւելի քան տասներկու տարիներ իրք քարտուղար տպարանի, և տարիներ շարունակ հետեւած ըլլալով ժառանգաւորաց և Ընծայարանի զասընթացքներուն, Կուսակրօն եկեղեցական ըլլալու մտադրութեանմը, ինդրագրով մը զիմեց Պատ. Տնօրէն ժողովին յայտնելով իր Կրօնաւորիկու փափաքը և ընդունուեցաւ սոյն խումբին մէջ։

Ցաջորդ օր, Ցունուար 26ին, Անուանակոչու-

թեան տօնին, կատարուեցաւ չորս կիսասարկաւայներու՝ սարկաւագական ձեռնազրութիւնը ձեռամբ պատարազիչ Գերշ. Տ. Խորէն Ապօ. Բայց անի Ո. Յարութեան Տաճարին մէջ, Ո. Գերիզմանի տունը Խորտակիւան էր Հոգ. Տ. Հայրէկան Վրդ. Արքահամեան, առջնմէրակայ ու հանալով Ժագ. Վարժարանի և Ընծայաբանի տեսուչ Հոգ. Տ. Խերովրէ Վրդ. Մանուկեանն ու Հոգ. Տ. Միւոսն Վրդ. Կրճիկեանը:

Զեռնազրութեան լրումին, ձեռնազրիչ Սըրբազն Հայրը օրուան տօնին պատշաճ քարոզով անզրազարձաւ նաև նորընծաներուն առջն քացազ ձառայութեան երկար ճամրուն որ յաղթահար ճամրան պիտի ըլլար իթէ նորընծաները առանց աջ ու ձախ թերելու կարենային անցնիլ անկէ, զիմանալով սառապան քնիերուն, զրկանքներուն և այն բոլոր գոռուարութեանց, որոնք անզրազան են ամէն կարգի վառքի ու ձառայութեան ճամրաներուն: Սըրբազն Հօր խրտական խոռքերուն աւարտին, նորընծայ բարեհնորդ սարկաւագները սպասարքեցին Ո. Պատարազին, Հաւատացեալիներու խուռն բազմութիւնը այս կերպով տօնած եղաւ Տեան մերոյ Յիսուսի Քրիստոսի Խնուռանեակոչութեան տօնին հետ նաև ՀՆԱԳԵՆԵՐՈՐ վերածութեանց տօնը այս չորս երիտասարդ հոգիներուն, որոնք իրենց մատազ հասակները նույիրաբերեցին Հայաստանեայց Առաքելական կենացեցին և ձառայութեան:

Յանուան Գերշ. Տեղապահ Հօր և Ո. Յակորեանց զինուորեալ Միարանութեան, կը մարդենք նորընծայ սարկաւագներուն անսայթաք գնացք և խուստիւալից իմաստութիւն, աւարտելու իրենց ուսման ըրջանը. որպէսզի արժանանան կուսակրօն քահանայութեան սուրբ սատիանին և գառնան ընտիր պաշտօնեաներ Հայաստանեայց Առաք. Ո. Եկեղեցւոյ:

Կը զնենք ասս ձեռնազրեալ նորընծաներու հակիրճ կենսազրականները:

1. — Բարենորդ Տիրաց Զինջինեան, ձնած Հալէկ 1929 Մեկու. 10ին, նախակրթութիւնը ստացած երուսաղէմի Ո. Թարգմանչաց վարժարանի մէջ, ուրէկ շրջանաւարտ եղած 1945ին, և իրեւ ուխտի զաւակ նոյն տարին ընդունուած ժառանգաւոր:

2. — Բարենորդ Տիրացու Եղիա Զինջինեան, ձնած Հալէկ 1930ին, փոքր տարիքէն յաճախած Յէսուտներու (Յիսուսաններու) Պրանսական վարժարանը, և 1944ին եկած երուսաղէմ իրեւ ժառանգաւոր:

3. — Բարենորդ Տիրացու Վ. Ա. Ա. Ա. Պատասպատին Գալուանական, ձնած Կ. Պոլիս 1927ին, նախակրթութիւնը ստացած Եերայի Խոյեան վարժարանի և ապա Ղալաթիոյ Կեղրունական լիսէի մէջ մինչև 1947, նոյն տարին իրեւ ժառանգաւոր եկած երուսաղէմ և ընդունուած չորրորդ զասարան:

4. — Բարենորդ Տիրացու Գերաման Գալուանական, ձնած Երուսաղէմ 1921ին, զաւակն է Անդրաստացի բանասէր-զրագէտ կարապետ Գարեհեանի: Նախնական ուսումը ստացած երուսաղէմի Ո.

Թարգմանչաց վարժարանին մէջ և զայն աւարտած 1936ին:

1937էն ի վեր ծառայած Ս. Աթոռոյ տպարանի մէջ իրեւ զործակատար և քարտուղար: Հնեածւած է Ո. Աթոռոյ Ընծայաբանի զամբուցքներուն 1941-1944 իրեւ ազատ ուսանող:

Ա. ՄՆԿԵՑԱՆ ԵԽ ԱՍՏՈՒԾԱՅԱՑՆԱԽԹԵԱՆ

80ՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Ա. ՄՆԿԵՑԱՆ և Աստուծայացտութեան տօնի ձրագալոյցի առթիւ, Ա. Աթոռոյ Գերշ. Տեղապահ Հայրը և Ս. Աթոռոյ հրաւիրութեամբ Սըրբազնները, Ընկերակցութեամբ Պատ. Միարանութեան հանդիւաւոր թափօրով և առաջնորդութեամբ ստիկանական ջոկատի. Հ. Ե. Մ. ի. Հ. Մ. ի. և Երուսաղէմացի Հայոց Բարես. Միութեան արիներու մեկնեցան զէսի աւսուրիական հօսքիս, ուր երկու տասնեակ ինքնաշարժեր կը սպասէին, տասնեւու համար թափօրականներն ու ուխտաւոր հաւատ սցեալները զէսի Բեթղեհէմ. Երուսաղէմի ներկայ կացութեան հետեւան քով բացը անդամէն գրի 9ին, ինքնաշարժերը սկսան իրենց ընթացքը, առաջնորդութեամբ ստիկանական կառքին, անցնելով Դեթսեմանի հարէն: Ժամ 10.15ին, թափօրը կը հասնի Պէյթսանուր գիւղը, ուր կը զիմաւորուին Բեթղեհէմի, կապավորչութեան, քաղաքապետարանի, ստիկանական, զիմաւորական ներկայացուցիչներէ, և ազգայիններէ ու օտարներէ: Պաշտօնական ընդունելութիւնը կը կատարուին Պէյթսանուրի քաղաքապետարանի մէջ, ուր բացի վերոյիշեալներէ, կային նաև զիւղի հոգեւոր հովիւրը: Քննեակի և սուրճի պատուափրութենէն, ու փոխանակուած պաշտօնական սիրալիք խօսքերէ ետք, Ժամ 10.40ին թափօրը կը շարունակէ իր ճամրան առաջնորդուած Անդր-Յորդանանցի ծիաւորներու ջոկատէ մը, որ կ'աւելցնէր Փայլլ Հքերթին:

Ժամ 11ին հինգ մնացած, թափօրը կանգ առաւ, Ո. Մ. ՄՆԿԵՑԱՆ Տաճարի մեծ հրապարակին տունը, ուր կը սպասէր ծովածաւալ բազմութիւնը հայ և օտար հաւատացեալներու:

Անդղեհէմի զանգակներու զողանջներուն և հաւատացեալ բազմութեան ուրախութեան կանչերուն մէջ Գերշ. Տեղապահ Հայրը և Սըրբազն Հայրը զիմաւորուեցան տեղւոյն կառավարիչէն, Պաղետանի ստիկանաց ընդհ. Կրամանատարէն, Անդր-Յորդանանցի զինուորական ըսպաններէ, քաղաքապետութենէն և մեր վանքի Հոգ. Տեսչէն ու Միարանութենէն:

Հան էր նաև Անդր-Յորդանանի ներքին գործոց նախարարն ու փախ վարչապետը, արքայական նուագախումբը եւ բազմաթիւ կարեւոր անձնաւորութիւններ:

Տեղապահ Հօր և Սրբազն Հայրերու Նախագահութեամբ կազմուած թափօրը վարդապետներէ, սարգաւագ-ուրարակիրներէ, ժառանգաւոր և գպիրներէ ու երեք Միութիւններու սկառուտ արքիներէ, կը յառաջանայ զէպի վանք, «Խորհուրդ մեծու շարականի երգեցողութեամբ, ուր օրնութեամբ հանդիսականք կ'արձակուին: Պաշտօնական անձնաւորութիւնը և բարձրաստիճան բարեկամ հիւրեր, ընդունաւեցան տեսչարանի մէջ և պատուասիրուեցան պատշաճ ձեւով:

— Յետ միջօրէին, ժամը 2ին, Գերշ. Մամբրէ Արքեպիսկոպոս Սիրունեանի և Գերշ. Տ. Խորէն նպա. Բարոյեանի նախագահութեամբ, թափօրը կազմուեցաւ Ս. Խննդեան սիւնազարդ տաճարին մէջ, և «Հայաշաբառ» երգեցողութեամբ ուղղուեցաւ զէպի Ս. Այրը, ուր ուխտի և երկրպագութեան արարութենէն ետք՝ բարձրացաւ Խննդեան եկեղեցոյ մեր բաժինը, և ուր կատարուեցաւ երեկոյեան ժամերգութիւնը ու ապա Գերշ. Տ. Խորէն նպա. Բարոյեան մատոյց ձրագալոյցի հանդիսաւոր Ս. Պատարազը՝ Ս. Այրին մէջ: Յաւարտ Ս. Պատարազի, զգեստաւորեալ և հանդիսաւոր թափօրով ու «Խորհուրդ մէծու շարականի երգեցողութեամբ, հաւատացեալները երեկոյեան ժամը 6ին ուղղուեցան զէպի մեր վանքը նախագահութեամբ Գերշ. Մամբրէ Ս. Հօր:

Գիշերուան ժամը 10էն մինչև յաջորդ առաւտօն ժամը 6.30, տեղի ունեցան գիշերային և առաւտօնեան պաշտամունքներն ու զոյդ պատարագները, առաջինը մատոյց Հօր. Տ. Սերովիք Վ.րդ. Մանուկեան, իսկ երկրորդը Գերշ. Տ. Մամբրէ Սրբազն Սիրունեանի կողմէ: Յորդնեաց արարութիւնը կատարեց Գերշ. Տ. Խորէն նպա. Բարոյեան: — Կէս գիշերուայ Ս. Այրի մեր պաշտամունքի պահուն, Գերշ. Տ. Մամբրէ Ս. Արքեպիսկոպոս Սիրունեան կարգաց հետեւալ պատգամը յանուն Ս. Աթոռոյս Գերշ. Տեղապահ Հօր և Պատ. Միաբանութեան:

Միրեկի ծորակուրդ Հայոց՝ որ ի սահման Պաղեստինի, ի Հայաստան եւ ի Աֆիլուս աշխարհի:

Երկու տարիներու արիս արցունի լուսեթեն յետոյ, խարսկած որպէս, բայց հօգեւոր միբարութեամբ, Եերդեմէմի այս Ս. Այրէն, յանուն Հայաստանեաց եկեղեցոյ և Ս. Յակոբեանց սիստանւուեց Միաբանութեան, նորէն ենքի կը փօխանցեմ, ծորակուրդ Հայոց, օրինութեան եւ խաղաղութեան սուրբ աւետիսը՝ Քրիստու Խննդեան և Յայնանութեան այս վեհավայրէն:

Վասան ենք թէ մեր պատմութեան եւ խննմանի մուր Խարայներէն հոսող այդ կանչին մէջ, ամէն նայ պիտի զզայ մաս մը իր հօգիտն, նման այն ախուեանին որ կը սարսայ եր կը լու իր հեռաւոր Հայենիթին մէկ երզ:

Խորէն կը հնչին սրբախորհուրդ այս գիշերուան մէջ, զանգակներ Եերդեմէմի, յառ ու բրուն, մեր անդին ու արցունին խառնելով իրենց բայց ու աներկային մեղեդին:

Անոնց ձայնը արեւան նամրա մը ինչպէս, կ'երկարի ժամանակին ու միքերու փրկութեան մէջն՝ դէպի անցոց, նոր ու զայի խասութեան:

Զանգակներ Եերդեմէմի, ձեր ձայնը՝ տեսիմբ, երկնարուիչ երազն է իմ պապերու, եւ նամրան անկարուս մեր հաւատի լոյսերու: Եեր թրփալիս մէջն, մեմք կը բամք նազարաւոյ խօհուուրը մեր մօսարուն եւ ասուածարեալ նախինիներու հօգիներուն: Կը հնչէք նորէն, հառազայր առ նառազայր այս խորհրդաւոր եւ սուրբ գիշերուան մէջն՝ մեր լացին ու արիւնին վրայ բանալով ատսեր միբարութեան:

Ժազօվուրդ Հայոց, ոչ մէկ ատեն գուցէ, ուիս եւ մանկան Ս. Արուսոյ, իրեւ ուր պատգամաւորներդ, շնեն ծնրադրած այսքան սրազին՝ նննդեան այս խօհուուրին մէջ, որքան այս պամուս: Անցնող եւկու արիսերը որոնի իրենց նմանը չունին զուց Սուրբ Եւկու պամուրեան մէջ, ուրախ ծնունդներ չըբերին մէզին, մեր պաղեսինահայ եղայրներէն եւ հոյերէն շատեր՝ և բառուէկ եւ բռաւո, ծուարած վանքի կամարներուն ներեւու, չունեցան յանախ աւանդական ու շեմմիկ սեղանը Ս. Խննդեան ուրախութեան, իսկ այլուր մէկնողներ՝ տառուկ բոյն մը իրենց զուկիր հանգեցներու, անոնցէտ շատեր, նման մեր Փրկչի ծնողին, չունեցան տեղին յիշեալին:

Փառք նախախնամուրեան, ողջ ենի տակաւին, եւ հակառակ մէզի պարտարուած դժնիք պայմաններուն եւ մեր հօգին կրծող աւաւերուն, հազար զրահ նորէն մեր պապերու հաւատին, եւ ամէնին միասին, Միաբանութիւն եւ ծողովուրդ, վեր առած մեր արցունինա աշեւու Եերդեմէմի նորէն ծագող ասդին ու անոր լոյսին սուկ վերաբին այս զիսեր ծնող խաղաղութեան եւ պրայ իշխանին, կ'աղերսէն միաբերան, որ «Փարատին մէզն ու մառախաւորը, չխան շարին ու յուսահատութիւնը, աւրագին սագնապն ու միարութիւնը մեր հօգիներէն եւ աշխարհէն»: Ռուկօփի իր սէր ըլլայ Օրէնքը բայր սիրեւուն, իր խաղաղութիւնը պատգամ բայր հօգիներուն, եւ եր կամքը Եերդեմէմութիւնը մարդերուն:

Ընդունէ այս մաղրանք, ծողովուրդ Հայոց, իրեւ ուր հօգիիկ եւ պատմութեան ձայնը, եւ հանդերձ ինքնին անցին բարիւթեան:

Մեզի հետ եղէ այս զիսեր, բայրգ՝ ո՞վ զուի իմ ցեղիս հաւատաւոր զաւակներ, մեր նախնեաց բարօայինն հաւատիր ու սիրայ անզամ մը ես խոնարհելու մանկացեալ Փրկչի մաւրերն առշի եւ անոր ձօնելուն մաս ու խոնիքը: Հաւատա, ազգ իմ սիրենի, թէ ինչ որ կը մնայ մէզի ազնի, սուրբ եւ յաւեւական, անկաղոպտի ծառանզութիւնն է մեր հաւատին: Ինչ որ կեանիքն մէջ մէզ կ'ըն կ'այսէն իմ բայր համար նոյնինի, զիսակից բրին, կայլակն է անբար ինչին այլն եւ կերպներէն ինչին մեր հօգիին:

Վեր առ նայուածք ծողովուրդ Հայոց եւ զարձու զայն Եերդեմէմի Ս. Այրին, ընդունելու հաղց աւետիր ու հայերեւու Աստուծոյն: Ընդունէ այդ սուրբ ողոյնիք իրեւ սրբազն կասկ ժառանզութեան, եւ վառէ հազիրներ անոր բայն: Վայ՝ է մէզի եր անկարու ենք այլն եւ կերպներէն բանալ ու նանչնա մեծութիւնը զացաւներուն որոն Աստուծուն կ'իշեցնեն մեր սուզերուն եւ ցային վրայ:

Ժողովուրդ Հայոց ի Աֆիլուս աշխարհի աւրազնաւած, Ս. Խննդեան Այրէն ենքի եկոս բարգազան աւրազնաւ:

ներուղ թնդեմին, շարունակէ նաւատալ այս հաշավի խորհարցին, որ Երգեհետինն է, բայ պատմաքեան, ու մասնաւոզ զարւնեներու և զարեւու: Զայնեռու կենսանորոզ այդ անձեւը երեմն զունաօր ու բուխա, երեմն բախ ու սարսու, կանչն է մեր ծովալուրդն՝ մեզմէ մեզի:

Ապա, յաւարտ Մամբրէ Սրբազնան Հօր կողմէ մատուցուած պատարագին, և իր նախազահութեամբ՝ թափօրը առաջնորդուեցաւ զեպի մեր վանքը, ուր կատարուեցաւ ընթերցումը Ծնընդեան Ս. Աւետարանին երգեցողութեամբ Քամաք բարձու բարձունաշը:

Կարճ հանդիսուտ մը ետք Միաբանութիւն և Հաւատացեալք կը մեկնին թեթղենէմէն զէպի երբուաղէմ, Փամը 10.15ին թափօրը արդէն հասած է Դաւթի բերդին զիմաց, ուրկէ պաշտօնական երգեցողութեամբ կ'ընթանայ զէպի Ս. Յակոբեանց վանքը, պատրիարքաքանի զանդին մէջ, Միաբանութիւն և Հաւատացեալք, զարձեալ կը չուրհաւորեն զիրար Ս. Ծննդեան աւետարով ու Դիբաշնորհ Մամբրէ Սրբազնան Հօր օրհնութեամբ կ'արձակուին ի խազաղութիւն:

Մինչ թեթղենէմի Ս. Ծննդեան Տաճարին և Այրին մէջ կը կատարուէին հանդիսաւոր արարողութիւններն ու պատարագները, Երուսաղէմի մէջ, Ճրագալոյցի պատարագը կը մատուցուէր Հոգ. Տ. Նորայր Վրդ. Պողարեանի կողմէ ի Ս. Յարութիւն, Ս. Դիբեզմանին վրայ, իսկ Ծննդեան Ս. Պատարագը Ս. Յակոբը Մայր Տաճարին մէջ, Հոգ. Տ. Ուուրէն Վրդ. Քէմհաճեանի կողմէ, Ժառանգաւորներու բացակայութեան երգեցողութիւնք կատարուեցան՝ ըստ սովորութեան՝ քաշաքացի երգեցիկ երիտասարդներու կողմէ:

ԱՄՍՈՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

* 25 Դեկտ. Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, պատարագին էր Հոգ. Տ. Ուուրէն Վրդ. Քէմհաճեանի:

* 30 Դեկտ. Ուր. — Երեկոյեան ժամերգութենէն ետք կատարուեցաւ վաղուան տօնին նախատօնակը Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, հանդիսապետութեամբ Հոգ. Տ. Ուուրէն Վրդ. Քէմհաճեանի:

* 31 Դեկտ. Շը. — Ս. Յակարայ Մծրնայ Հայրապետին, Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գիշազրի մատրան մէջ, պատարագին էր Հոգ. Տ. Միւռուն Վրդ. Քէմհաճեան:

* 1 Յունիուս 1950 Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն՝ մեր վերնատան մատրան մէջ, պատարագին էր Հոգ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան:

* 4 Յուն. Դը. — Յետ երեկոյեան ժամերգու-

թեան կատարուեցաւ վաղուան տօնին մեծահանդիս նախատօնակը Ո. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, նախագահութեամբ Գեր. Տեղապահ Հօր:

— Առաւուօտեան ժամը 10ին, Գեր. Տեղապահ Հօր այցելեցին հին քաղաքի Խոալիոյ Հիւպատոսու և թէւ Աւելի Աւելի Խոալիոյ Մինիսթըըը:

* 5 Յուն. Եշ. — Տօն Առաքեական Ս. Արույն Երևանակմի (Ս. Դաւթի մարգարէին և Յակոբայ Տեղանելոր)։ Հանդիսաւոր Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, Եպիսկոպոսական խոյր ի գուսն պատարագեց և քարուից Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհաճեան։ Ապա մեղի ունեցաւ հանդիսաւեան հանդիսաւոր պաշտօնութեան վասն հանգուցեալ պատրիարքաց Առաքելական Ս. Աթոռոյն երուսալէմի։

* 6 Յուն. Ուր. — Յետ երեկոյեան ժամերգութեան կատարուեցաւ վաղուան տօնին նախատօնակը Ո. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, հանդիսապետութեամբ Գեր. Տեղապահ Հօր։

* 7 Յուն. Շը. — Ս. Սեփանոսի նախատարկաւագին, այսօր, Ըլլալով նաև օր տօնախմբութեան Ո. Աթոռոյս սարկաւագաց և ուրարտակը զառուն, առաւատեան ժամերգութեան ընթացքին տեղի ունեցաւ նաև սարկաւագներու և ուրարտակի ներու յատուկ հանդէս։ «Փառք ի բարձունաց օրհներգութենէն մինչև առաւտեան ժամերգութեան աւարտը բարենորն սարկաւագներ և ուրարտակի ներ արձաթագամ շապիկներով և սաղաւարտ ի գուսն ։ Հուցեալ տապանակներ և բուրվառ ի ձեռին մասնակցեցան արարողութեանց Օրուան Ս. Պատարագը մատոյց Հոգ. Տ. Նորայր Վրդ. Պողարեան։

* 8 Յուն. Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ո. Հրեշտակապետաց Եկեղեցւոյն մէջ, պատարագին էր Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահաճեան։

— Երեկոյեան ժամերգութենէն յետոյ, կատարուեցաւ վաղուան տօնին նախատօնակը, հանդիսապետութեամբ Հոգ. Տ. Ուուրէն Վրդ. Քէմհաճեանի։

* 9 Յուն. Բը. — Մըրոց առաքելոց Պետրոսի և Պողոսի, Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբը։ Ս. Պողոս և Պետրոս վերնայարկի մատուցուերուն մէջ, պատարագին էր Հոգ. Տ. Պարզեւ Վրդ. Վրթանէսեան։

— Երեկոյեան ժամերգութենէն ետք, տեղի ունեցաւ վաղուան տօնին մեծահաճես նախատօնակը Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, հանդիսապետութեամբ Գեր. Տեղապահ Հօր։

* 10 Յուն. Դը. — Մըրոց Առլուց Առևման, մեծահաճես Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Տաճարի Ս. Գիշազրի մատրան մէջ, պատարագին էր Հոգ. Տ. Եղապահ Հայրը որ նաև քարոզեց «Ո՛չ զիտէք զինչ ինչպէք» բնարանով և քացարեց աւետարանական ժառայութեան ամբողջական զիտակցութիւնը։

* 14 Յուն. Շբ. — Նոր Տարի (ըստ Հին Տոմարի). Ա. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, պատարագիչն էր Հոգ. Տ. Նորայր Վ.րդ. Պօղարեան: Յետ Ս. Պատարագի Միաբանութիւն և ժողովուրդ բարձրացան պատրիարքարան շնորհաւուրելու Գեր. Տեղապահ Հայրը նոր Տարւոյ առթիւ: — Երանաշնորհ Տ. Կիւրեղ Ս. Պատարիարք Հօր մահուան սուզին պատճառաւ չեղան նախընթաց տարիներու հանգիսութիւնները: Գեր. Տեղապահ Հայր սուրբը ընկել ետք նոր Տարւոյ իր շնորհաւուրական խօսքը Միաբանութիւններ և ժողովուրդին: Քամնեց Ս. Երկի թերքը եղող նոր Տարւոյ աւանդական նարինջը:

— Կէսօրէ ետք, Երուսաղէմի աւագ քարտուղար ծամալ պէյ Տուքան և Երուսաղէմ նահանդի մութասարիփ հնամամ պէյ Հաշէմ, ամանորի առթիւ այցելեցին Գեր. Տեղապահ Հօր:

* 17 Յուն. Դէ. — Առաւոտեան ժամը 10 ին, Միաց. հանանդաց ընդէ. հիւպատոս Մր. Կիւսըն և իր օգնականը այցելեցին Գեր. Տեղապահ Հօր:

* 20 Յուն. Ուր. — Բ. օր Խննդեան, յիշատոկ մնուեց. Ս. Պատարագը Ս. Յակոբեանց Տաճարի մէջ մատոյց Հոգ. Տ. Հայրիկ Վ.րդ. Ականեան:

* 21 Յուն. Շբ. — Ի զիմաց Գեր. Տեղապահ Հօր և Միաբանութեան, Հոգ. Տ. Հայրիկ Վ.րդ. Ականեան, կէսօրէ ետք, զնաց Ռառուտաւ արար հրամանատարութեանց կեղրոնատեղին, ուր Ն. Վեհ. Ապտալլա թագաւոր անհանգիստ կը պահէր և արձանագրեց իր անունը այցելութեանց տոմարին մէջ:

* 23 Յուն. Բէ. — Կէսօրէ առաջ, քաղաքին և չըշակայից ընդհանուր ոստիկանապետ Ռատիպէկ Ուննեապ իր օգնականներով Ս. Ծննդեան շնորհաւորութեան եկան Գեր. Տեղապահ Հօր:

* 24 Յուն. Դէ. — Յետ միջօրէի, ժամը 2 ին, զէպի Գահիրէ մեկնեցաւ Ս. Աթոռու հիւրաբար դանուոր Գերը. Տ. Մամբրէ Ս. Արքեպո. Սիրուեանը:

— Կէսօրին, Գերը. Տեղապահ Հայրը ընկերացութեամբ Գերը. Տ. Խորէն Սրբազն Յարոյեանի և Հոգ. Տ. Սիրովէ Վ.րդ. Մանուկեանի, մասնաւոր հրաւերով Ներկայ գտնուեցաւ տեղույս անդիլիկան հիւպատոս Վ.սեմ. Ժատի կողմէ տրուած ճաշատեղանին, իր բնակարանին մէջ:

* 25 Յուն. Դէ. — Յետ Երեկոյեան ժամերգութեան կատարուեցաւ վաղուան տօնին նախատօնակը նախագահութեամբ Գերը. Տ. Խորէն Եպո. Բարոյեանի Ապա կատարուեցաւ Ս. Աթոռու կիսաբարկաւագներու և զպիրներու ձեռնադրութիւն:

* 26 Յուն. Եշ. — Տօն Անուանակոչութեան Տեառն մերյ. Ս. Յակոբեանց Տաճարին մէջ առաւոտեան ժամերգութեանէն յետոյ, վարդապետ հայրի Գըլ-

խաւորութեամբ Գերը. Տ. Խորէն Եպո. Յարոյեանի պաշտօնական գնացքով իջան Ս. Յարոյեան Տաճար, Տաճարի մուռքին կատարուեցաւ «Հրաշավառ» հանդիսաւոր ընդունելութիւն, որմէ ետք թափօրը ուղղուեցաւ զէպի Ս. Գերեզման Քրիստոսի, ուր կատարուելէ յետոյ ուխտի արարողութիւնը, Ս. Գերեզմանին չուրջանակի դարձմամբ թափօրը կանգ առաւ մեր տեսչարանը: Կարճ զաղարէ մը ետք՝ Քրիստոսի Ս. Գերեզմանին առջև կատարուեցաւ ծաշու ժամերգութիւն, և ապա հանգեսաւոր Ս. Պատարագի, զոր մատոյց Գերը. Տ. Խորէն Սրբազն: Պատարագի ընթացքին կատարուեցաւ նաև Ս. Աթոռու սարկագական ձեռնադրութիւնները: Յետ Ս. Պատարագի միաբան հայրեր դարձեալ պաշտօնական գնացքով վերադրաման մայրավանք: Հայոց թաղի մուտքէն մինչև մայրավանք թափօրը կը յառաջանար ձիսական կարգաւորութեամբ և վեյս ի լուսոյց շարականի երգեցողութեամբ, ապա բարձրանալով պատրիարքարան, հոն կատարուեցաւ Ս. Աթոռու Տնօրիննեաց արարողութիւնը: Նոյնը կրկնուեցաւ վանքի սեղանատան, խոնանոցին: մառանատան և փուռին մէջ:

Հստ աւանդական սովորութեան օրուան ճաշն էր հայկական «Կերիսաւան»: Այս առթիւ Գերը. Տեղապահ Հօր մօտ ճաշասեղանի հրաւիրուած էին Երուսաղէմի վսեմ: քաղաքապետը և բարձրասատին կառավարական անձնաւորութիւններ և սպաներ:

* 27 Յուն. Ուր. — Երեկոյեան ժամերգութեանէն վերջ կատարուեցաւ վաղուան տօնին նախատօնակը Ս. Յակոբեանց Տաճարին մէջ, հանգիստապետութեամբ Հոգ. Տ. Սուրէն Վ.րդ. Աթոռու սպանեանի:

— Յետ միջօրէի, ժամը 2 ին, զէպի Անթիլիսա մեկնեցան Գերը. Տ. Խորէն Եպո. Յարոյեան և Հոգ. Տ. Ս. Սիրովէ Վ.րդ. Մանուկեան: Հոգ. Տ. Սիրովէ Վ.րդ. Աթոռու պատկան անկէ պիտի անցի Երուսալ և ապա Ամերիկա:

* 28 Յուն. Շբ. — Տօն Խննդեան Ս. Յովհաննու Կարապետին. Ա. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Տաճարին մէջ, պատարագիչն էր Հոգ. Տ. Սիրովէ Վ.րդ. Կրծիկեան:

Յանօր. — Երանաշնորհ Տ. Կիւրեղ Ս. Պատարիարք Հօր մակուան սուզին պատճառաւ, այս տարի զանց առնուեցան նոր Տարւոյ և Ս. Որդուց Արտօմոն տօնին թափօրական հանդիսութիւնները: Զանց առնուեցան նմանապէս յարանուանութեանց շնորհաւորական վորխաղարձ այցելութիւնները:

ՀԱՇՈՒԵԿՇԻՐ ՆՊԱՍԻՑ

Առաջի կը հրատարակենք Նպաստից Հառուեկչիոն ու Պարենաւորման Յանձնայումբի Հառուեցուցակը: Առաջինը կազմուած է նետեւալ կերպով: Մուտքի գումարները առնուած են Հոգելոյս Տ. Կիւրեղ Բ. Պատրիարքի մեկ տեսրալիքն, որուն մեջ նշանակած է նետքինեն սացուած գումարները 1948 Փետրուարին մինչեւ 1949 Յունիս 22: Առոյ վրայ աւելցուած են Նիւ Նորքեն երկրորդ անգամ դրվուած գումարը, Պարենաւորման Յանձնայումբի այլ եւ այլ մուտքերը եւ Վաեմ. Գալուս Կիւլպէնկեանի վերջին առաջումը: Խակ Ելից կողմը զետեղուած գումարները բաղուած են Պարենաւորման Յանձնախումբի Հառուեցուցակն, Հոգելոյս Պատրիարքին ձեռովով գրուած ուրիշ տեսրակէ մը, որ կը պարունակէր Խնամատարական Մարմնի Վարչութեան անունով կատարուած ծախսերը մինչեւ 1949 Օգոստոս 4, Խնամատարութեան Պարմանատունին եղած վճարումները մինչեւ Մեպտեմբեր 30, որ տեղ տեղ լրացուցաւ բաղելով ընկալագիրներէ, Խնամատարութեան Կարգապահական Յանձնախումբին եղած վճարումները մինչեւ 1949 Օգոստոս 3, որ նոյնպէս լրացուեցաւ տեղ տեղ ըստ ընկալագիրներու. մասնաւորաց տրուած բացառիկ նպաստները բաղուած են այս տեսրակին Վարչականի գլուխէն եւ ընկալագիրներէ: Վաեմ. Գալուս Կիւլպէնկեանի նուիրատուութեան հաւույն վճարուած 884 Պ. Լիրայի գումարը առնուած է Տիւր Ա. Պ. Յակոբեանին դրվուած նամակին պատճեննէն: Մեացեալ ծախսերը բաղուած են Ս. Արուոյ Կալուածոց Տեսչի, Մատակարարի, Ս. Թրգմ. Վարժարանի եւ Ս. Շննդեան վանուց Տեսչաց ամսատեսերենքն:

Ապա սուրեւ դրած ենք Լիբանանի եւ Սիրիոյ մեջ կատարուած գործառնութեանց ամփափումը Լիբանանեան Ասկիով: Մից կողմը կ'երեւին զանազան քիմիերու նուերները, խակ ծախուց կողմը՝ թէ նուռապէմ փոխադրուած գումարները եւ թէ տեղոյն վրայ ծախուածները: Այս գումարները բաղուած են զանազան Հառուեցոյցներէ եւ նամակներէ:

Պատշաճ նկատուեցաւ որ Ս. Արուոյ մեջ կազմուած Խնամատարական Մարմնի Պարենաւորման Յանձնախումբի Հառուեցուցակը առանձին սպազրուի: Այս Յանձնախումբի նպաստընկալներու թիւը եղած է օրական 1500 միջին հաւուվ:

Այս առքի պարք կը զգանք յանուն Ս. Արուոյա Միաբանութեան եւ մեր աղիսահար ժողովուրդին ընուհակալուրիւն յայտնելու բոլոր ազնիւ նուիրատուներուն, մաղթելով անոնց յաջողուրդիւն եւ երջանկուրդիւն, եւ աղօրելով որ Աստուած Գարձահատոյց ըլլայ իւրենց աս եւ ի հանդերձելումն: Զենք տարակուսիր բնաւ որ մեր բարեսկէ ազգակիցները պիտի տարաւակեն իրենց օճանակուրդիւնը այս Հաստատութեան մինչեւ որ այն գարձեալ ի վիճակի ըլլայ իր սեփական միջոցներով ոչ միայն պայծառ պահելու ազգին փառապանձ ժառանգուրդիւնները այս Ս. Երկրին մեջ, այլ նաև կատարելու նոգեւոր եւ մօակուրային այս վաեմ առանձնութիւնը, որուն ջուած զգացած է ան միտք ինքինքը այնքան եռանդով եւ յոյսով:

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ

ԵՐԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ

ՄՈՒՏՏՐ

1948

Փետր.	16 - 22	Երուաղիմի մէջ հանգանակուած (զանձեալ)	826.050
Մարտ	8	Ամեանաբնակ ազգայիններէն	34
"	9	Պր. Գեղաց Մէրկերեանէն	2
Մայիս	5	Հ. Բ. Ը. Միուրեան Եզիպտոսի կեդրոնէն (Ա)	1470
"		Պր. Ապրո Ապրօնանէն	100
"		Պր. Կառավետ Քաջախեանէն	25
Յունիս	6	Հ. Բ. Ը. Միուրեան Եզիպտոսի կեդրոնէն (Բ)	3530
Յունիս	9	Ամեր. Ազա. Եկեղեցին, Տք. Գլանի միջոցաւ (Ա)	250
"	22	Պերուրաբնակ ազգայիններէն	1506
"	30	Խնամաւարութեան Դարմանատունէն մուտք	17.450
Օգոստոս	8	Ամեր. Ազա. Եկեղեցին, Տք. Գլանի միջոցաւ (Բ)	1065
Սեպտեմբեր	13	Լուս. Համբ. Միուրենէն, Տօք. Խոլի միջոցաւ	100
"	22	Աղեխանդրաբնակ ազգայիններէն	1017.958
Հոկտեմբեր	27	Վահակ. Գալուս Կիւլպէնկեանէն (Ա)	995
		Արգար Թրըսրէն	995
Նոյեմբեր	25	Գանիճինք (2000 եզ.)	2046.012
"	29	Խնամաւարութեան Դարմանատունէն մուտք	1.700
Դեկտեմբեր	10	Գալիֆորնիայէն (Ա)	1356.250

1949

Յունիւար	1	Տօք. Տօնապետեանէն	25
"	12	Վահակ. Գալուս Կիւլպէնկեանէն (Բ)	997.500
"	"	Գալիֆորնիայէն (Բ)	1303.750
"	24	Պր. Յարութիւն Զիլինկիրեանէն	3
"	"	Պր. Յակով Գաբրանեանէն	1
"	"	Պր. Անդրանիկ Դաբրանեանէն	1
Փետրուար	4	Տ. Սին Եղիսկոպոսէն	367
"	11	Ամեանաբնակ ազգայինէ մը	3
"		Հ. Բ. Ը. Միուրեան նպաս, Գանիճինք (Բ?)	2500
Մարտ	6	Միշա Եսէֆի ազգայիններէն (Երեւելի ծախերը զեղչուած)	1771
"	15	Վահակ. Գալուս Կիւլպէնկեանէն (Գ) (Միաբն. եւ աղքատաց)	997.500
"	"	Պր. Գ. Գասապետեանէն	9.780
"	"	Պայքարի նպասր	252
"	"	Պր. Գրիգոր Տէր Մարքոսեանէն	24.400
"	"	Հայ Երիտասարդաց Միուրենէն	1
"	"	Պր. Սիմոն Կիւլեմերեանէն	1
Ապրիլ	15	Գալիֆորնիայէն (Գ)	1080
"	24	Պր. Վարուժան Սարգսիսէնէն	1
Մայիս	10	Նիւ Եսրի ազգայիններէն (Ա)	7120
"	23	Գանիճինք նպասր (Գ)	2500
Օգոստոս	5	Նիւ Եսրի ազգայիններէն (Բ)	5820

Դումար

40.116.350

Լիր. Պոկի

Բերիոյ թեմի ազգայիններէն	6513.40
Կիպրոսի թեմի " "	6441
Պեյքուր Բաղամի " "	13185
" արուարձաններէն	9629.30
Ֆրէնսիյէն Պատ. Զ. Գալկիմերեանի միջոցաւ	1080
Երազակի թեմերէն Պետ. Տ. Արտավազ	
Արեպիսկոպոսի միջոցաւ	5600

42448.70 = 4716.500

Ընդհ. դումար Լ. Պ. 44832.850

Ա Պ Ա Ս Տ Ե Տ

Դեկտեմբեր 31)

Տ Ա Ր

Լ. Պ. Մ Ա Ւ

Խնամաւորութեան վարչական ծախսեր 1948 Յունիս — 1949 Օգոստոս 4	597.819
Պարենաւորման Յանձնախումբի ծախսեր 1948 Փեն. 29 — 1949 Դեկ. 31	23184.409
Քարմանատան ծախսեր 1948 Յունիս — 1949 Հոկտեմբեր	1532.440
Կարգապահական Յանձնախումբի ծախսեր 1948 Յունիս — 1949 Հոկտեմբեր	253.200
Մասնաւորաց տրուած բացառիկ նպատակ 1948 Յունիս — 1949 Հոկտեմբեր	604.300
Վաեմ. Գ. Կիւլպէնկեանի 1949 Մայ 15ի նույրատութեան Բաշխում Միաբանութեան եւ աղքատաց	884
Նորոգութեանց ծախսեր	
Ո. Ցակորոյ գուրին եւ զմբերին	168
Ո. Էջմիածնի տանիքին	42.480
Ո. Հեռակապետաց վաճուց	247.340
Քիրենիսանեի	60.160
Պարենաւորման խոհանոցի 2 պատուհանաց	8.100
Աղիւս, աւազ, կիր, սիմենս, խողովակ, զինկօ, տախտակ, տախոլը, բար եւայլն	862.990 1389.070
Երուաղեմի աղքատաց հաց, վանի փուռան 1948 Մայիս — 1949 Դեկ.	909.946
Երուաղեմի աղքատաց կերպուր վանի խոհանոցին 1948 Մայիս — 1949 Դեկ.	600
Քերդենեմի աղքատաց հաց վանեմն 1948 Մայիս — 1949 Դեկ.	261.680
Ո. Թ. Վարժարանին 1948 Յունիս — 1949 Սեպ.	1244.190
Գումար	31461.054
Միաբանութեան սնունդին ի հաշիւ ծախսեր	8655.296
Գումար	40116.350
Լ ի բ . Ռ ո ւ ի ի	
Պատրիարք Մթքանին դրկուած Լ. Պ. 1506. —	12801
Պր. Ապրո Ապրօեանեն » 100. —	850
Դեղերու համար վեարուած	6217.90
Պարենաւոր համար »	3589.11
Զանազան անձերու »	10377.75
Պատրիարքարանի փոխանցուած	8612.94
	42448.70 = 4716.500
Հայք. գումար	44832.850



ՄՈՒՏՔ

ԾԱԽՈՒՑ ՀԱՇՈՒՑՈՒԵՑՈՒԹՅԱԿ
16 Մայս 1948 — 1949 Դեկտեմբեր 31

ԵԼՆ

Մուտք	Լ. Պ.	Ժ.Պ.	Ժ.Վ.	Վ. Հ. Ա Ր Ո Ւ Ջ Ա Բ Ե Ր	Լ. Պ.	Վ. Հ. Ա Ր Ո Ւ Ջ Ա Բ Ե Ր	Լ. Պ.	Վ. Հ. Ա Ր Ո Ւ Ջ Ա Բ Ե Ր (շարժ.)	Լ. Պ.	Վ. Հ. Ա Ր Ո Ւ Ջ Ա Բ Ե Ր (շարժ.)	Լ. Պ.	Վ. Հ. Ա Ր Ո Ւ Ջ Ա Բ Ե Ր		
Սաղացած գումար Համբացման Ս. Գատիմար Հօրդ	18.609.828			Ավելար Միա (քառու)	10.285.175	21.պահպ 1.087.370	1.087.370	255.135	255.135	251.800	108.567	490.000		
Սաղացած գումար Տեղապահ Հօրդ	1.550.000			Էմանուէլիս Աղի Քարիղ Թէջ	31.950 179.908 16.240 160.070	Լրիկի շար Փուռ Կ.իւ Ռինա	31.950 179.908 16.240 160.070	212.985	212.985	212.985	2.700	604.153	79.887	
Այլ և այլ մուտք	235.191			Աննա (առվալու)	78.807	Խազ (լինան)	78.807	221.335	221.335	159.670	127.775	302.811	159.670	
Սաղացած գումար Միջազգային Կարմիր հաջոյն (Իր համբ և Արդարի հաթեթ Քահանաց ծառաց ամերուսութ)	111.000			Բանիչանելին Փարարիս Զոր ճանաւրակա Ներկ	17.700 217.380 542.775 309.536	Սիստեմ Թըլինար Շաւար Արդար խող	17.700 217.380 542.775 309.536	159.670	159.670	159.670	127.775	203.022	302.811	
Կուլյ սաղցած զու մուտք Պարահեր	97.100			Դրամական նախա Ամսական (առհաստարի.) Կրկնական հ. Տպարանիան Այլ եւ այլ ծախմեր Էմբրիոնիկ նպաստարի. Փայտ Մամարնի.	1.340.750 1.254.400 511.385 631.062 1.657.090 541.435 314.750 186.4412 193.553 681.515	Օխոտ Պամիր (սուվիլ) Միս (սուվիլ) Զար բան Պամիր (սուվիլ) Համար Պեղելիս Կարագ. մանամառ սննդի Զամնամիս Օրովարձիք «Ապրուի եւ Կարի Խոհան- նացմերա» ծախմ Երեկոկի հ. Վահանար. ծախմ	1.340.750 1.254.400 511.385 631.062 1.657.090 541.435 314.750 186.4412 193.553 681.515	9.000 90.000 31.750 24.400 22.957 19.160 22.350 0.980 42.888 22.080 201.741	9.000 90.000 31.750 24.400 22.957 19.160 22.350 0.980 42.888 22.080 201.741	9.000 90.000 31.750 24.400 22.957 19.160 22.350 0.980 42.888 22.080 201.741	23.184.409	23.184.409	23.184.409	23.184.409
Հնիք. գումար Պարահ ի դրամակա														

Ճշգրտած

ՊԱՐԵՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՅԱՆՁԱՄԱԿԱՐԱՐ, ՅԵՐԱԿԱՆ ԴՐԱՄ

ՀԱՇՈՒՑԱԿԱՆ
Ց. ԱՐԱՐԵԱՆ

ԱՏԵՆԱԴՊԻ
ՈՒՆԻՑԻՑ ՎՐԱ

Ա. ՊԱՐԱՐԱՐ

1950-ի ՄԱՀՈՆ, ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

- | | |
|---|--|
| Գեր., Տ. Եղիշէ Գրդ. Ակրատքնան՝ | Տիար Ա. Թագմասեանին (Պէլյութ), |
| Հոգ. Տ. Հայկազուն Գրդ. Արքահամեան՝ | » Հայկ Օհաննէսեանին (Գահիրէ), |
| Հոգ. Տ. Տ. Հայկազուն և Հայովի Գրդ. Ակր. | » Մարտիրոս Ալթունեանին (Երուսաղէմ), |
| Հոգ. Տ. Մերավը Երդ. Առաջամեան՝ | Վասպուրականի Հայր. Միւութեան (Պէլյութ), |
| Հոգ. Տ. Հայկահամի Գրդ. Շայուամեան՝ | Տիար Ա. Ասրդիսեանին (Ֆրէկնօ), |
| Հոգ. Տ. Մաշտաց Ալոչ. Բարիսայեան՝ | » Ասրդիս Եէնիգամչեանին (Պէլյութ), |
| Տիար Ամափայր Եւազեան՝ | » Ազգակա Խոչիկեանին (Նիւ Ճըրսի), |
| » Յազհ. Դայայինեան՝ | » Տիզրան Պագալեանին (Նիւ Ճըրսի), |
| » Գառնի Գառնինեան՝ | » Գրիգոր Գալուստեանին (Նիւ Եորք), |
| » Քառնի Գառնինեան՝ | » Ա. Ասիլեանին (Դամասկոս), |
| » Քանչի Գառնինեան՝ | » Տ. Զինչինեանին (Զաւէլէ), |
| » Յակոբ Քառնինեան՝ | » Ա. Զէքչէնեանին (Դամասկոս), |
| » Գայազ Գայազեան՝ | » Եշան Առաքելեանին (Աղեքսանդրիա), |
| Տիար Ա. Գայազ Գայազեան՝ | Տիկ. Գալէմեանին (Հալէպ), |
| » Գ. Մուրտաճանեան՝ | » Եղիսաբեթ Տարագճեանին (Հալէպ), |
| » Մկրտիչ Մէնէստեան՝ | Տիար Գէորգ Գայազ Գայազեանին (Պուլկարիա), |

Թիրուրի

- | | |
|-------------------------------|--|
| Տիար Ա. Թացախեան՝ | Տիար Գէորգ Գայազ Գայազեանին (Պէլյութ), |
| » Գ. Մուրտաճանեան՝ | » Օննիկ Եսայիհանին (Ամերիկա), |
| » Մկրտիչ Մէնէստեան՝ | » Յակոբ Գայազ Գայազեանին (Ամերիկա), |
| Տիար Կարօ. Գաղէղեան (Շիքակա), | Տիկ. Ա. Կիւրեղեանին (Նիւ Եորք), |
| Օր. Ա. Ասրդիսեան (Ֆրէկնօ), | Արժ. Տ. Հմայիհակ Բհջ. Զարդարեանին (Պուլկարիա), |

Աներիկային

- | | |
|---------------------------------|--|
| Գեր., Տ. Տիրան Եզր. Եւերայիեան՝ | Տիար Գէորգ Ներսոյիհանին (Հալէպ), |
| Հոգ. Տ. Թորգոն Դրդ. Մանուկինան՝ | » Անդրանիկ Մանուկինին (Պաղտամատ), |
| Տիար Կարօ. Գաղէղեան (Շիքակա), | Տիկ. Ա. Յ. Գալրնինեանին (Շիքակա), |
| Օր. Ա. Ասրդիսեան (Ֆրէկնօ), | Ֆրէկնօյի Հանրային Մատենադարանին: |
| | » Ա. Երրորդութիւն Էկեղեցւոյ Մատենադարանին: |
| | Տիար Ա. Գարբրիէլեանին (Ասճ Ֆրանչիսկո): |

Լոնսոնին

- | | |
|---------------------------------|----------------------------------|
| Հոգ. Տ. Պատկ Գրդ. Թուումայիեան՝ | Տիար Յակոբ Շիրինեանին (Պէլյութ), |
|---------------------------------|----------------------------------|

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ Ա. ԱԹՈՌՈՅՑ ՏՊԱՐԱՆԵՆ

ՏԱՐԱՐԱ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅ Ա. ԵԿԵՂԵՑԻՈՅ

Դ. Տպագրութիւն, 1949, էջ 383, զիմ 30 Պարիս. Դանելիան:

Մին-ի Խմբագրութեան և Կիլպէնկեան Մատենադարանին համար
սացած են նետեալ նույր գիրքներ.

P. Basilius Talatinian. — De Contractu Matrimoniali luxta Armenos. — Tip. dei P. P.
Francescani. Hiérosolymis. 2 օրինակ:

ԺԱԴ. ՅԱԿՈԲԵԱՆ. — Մարդ մը մեռաւ. — Արցունք և Քերթուած վ.՝ Թէքէեանի
Հշտագալար և սիրելի միշտակին. տպ. «Նուպար», 1947:

ԺԱԴ. ՅԱԿՈԲԵԱՆ. — Վերածնունդ. — տպ. «Նուպար», 2 օրինակ:

ԳԱՀՐԱՄ ՅՈՅԻՆ. — Նոր Գարուն. — տպ. Հռո Անձէլոս, Գալիֆորնիա:

Գ. ՆԱՒԱՍՈՒՐՏԵԱՆ. — Բոլցեւիզմը և Դամակցութիւնը — Թուշին ոչնարի. — տպ.
«Յուսարեր», 1949:

Վ. Ֆէ՛ՌԴԿԵԱՆ. — Մոլուն երգ. — տպ. «Ակրաբատ», Պուէնոս Այրէս, 1947:

Գ. ԼԱԶԱՐԵՆ. — Դեմքեւ նոյ տպատրական ռաժումնեն. — տպ. «Յուսարեր»,
Գալիպէ, 1949:

ՈՒԲՈՒ ՓԱՆՈՍԵԱՆ. — Անարձանն հայեր. — տպ. «Անի», Պէյրութ, 1949,
Հրատարակիչէն:

ԱՐԱՄ ԳԱՅՈՒԵԿ. — Անանանուս. — տպ. «Ֆրանսուա Մալիք Գարամ», Թէհրան,
1948:

ԱՐՏՈՒՐ ԱՐՔԵՊՈՂՈՍ. — Թուառի զայտութիւններ. — տպ. Փարիզ, 1947:

Գ. ՔՀ. ՏԵՐ ԵԽՈՐՈՊԵԱՆ. — Կեանի յուներ. — տպ. Արանշահն, Թէհրան, 1949:

Յուսպիշի Հայ Ազգ. Սահակեան Գարժարանի (1923—1948). — տպ. Պէյրութ,
Յանձնախումբէն:

Հայ Ազգ. Բուժարան 25-ամեայ Յօրելեանին առքիւ (1923—1948). — տպ. Պէյրութ,
1948. 2 օրինակ:

Գերենիկ ԵՊՈ. — Ախտաբանցութիւն ի Հայուսան. — տպ. Պէյրութ, 1947:

Պայքու (Նոր Տարւոյ բացառիկ) 1948, Պութոն:

ԱԼԶԳԵՆ ՎՐՒ. ԳԱԼՃԱՆ. — Մեր Պատրազը. — տպ. «Ալֆա», Պուքրէլ, 1945:

ԱԼԶԳԵՆ ՎՐՒ. ԳԱԼՃԱՆ. — Մուռա լեռն հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մէջ. —
տպ. «Հայ Մամուլ», Պուքրէլ, 1940:

Յութամանան Եեր. Տ. Զարմայ Մ. Վ. Կեօփերեանի. — տպ. Ա. Արքահամեան,
1948, Խոթանպուլ:

Ա. ՊԱԼՃԱՆ. — Խրիմեան Հայրիկ ոռպէս դասիարակ. — տպ. «Սերկիւնդա»,
1943, Պուքրէլ:

ԱՐՄԵՆ ՏՈՏՈՒԹ. — Կը սիրեմ աշխարհը. — տպ. «Առհակ Մեսրոպ», 1948, Գալ-

իպէ:

ԳԱՐԵՆԻԿ ԱԼԶԳԵՆ. — Ներգազը. — տպ. Ա. Գասապեան, 1936, Աղեքսան-
գրիա:

Հայկական ժամ Գ. տարի. — Տիանա Սարգիսեան. — տպ. Նիւ Եորք, 1947:

Գ. ԱԼԱՊԻՆԻ. — Գրալան Գոհարնեն. — տպ. «Հայ Ճեմարանի», 1949, Պէյրութ:
Անոն Եպիսկոպոս. — Հայ Երւանդիմ. — տպ. «Պայքար», 1948, Պութոն:

ԱՐՏՈՒՐ ԱՐՔԵՊՈՂՈ. ԱՐԻԲՄԵԱՆ. — Մայր Յուղակ Հայերէն Զեռագրաց Երու-
սալիմի Ա. Յանիքեանց վանի. — Ա. Հատոր, տպ. Իտալիա, 1948:

Մ. ԻՇԽԱՆ. — Կեանի ու Երազ. — տպ. Պէյրութ, 1949:

Յոք. Կեդր. Յանձնախումբ՝ Տ. Գարեգին Արք. Յովոկիեան. — տպ. «Կոչնակ»,
1943, Նիւ Եորք: